

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1328

SII(076)

9-76

2010

Հ. ԿԻՐԵԼ ԶՈՂԱՄԵԱՆ

ՏԱՐԵՐՔ
ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

բ. գիրք

ԿՈՏՈՐԱԿ



ՏՈՒՐԴՈՒԹԻ (Արքիմի—Յունատանի)

Ա. Գ. Լուսաւորչութեան Վարժարան

1930

Տպ. Ֆ. ՀԱՐԵՍԻ

Թիւա, Թաղամ, Բարմաղ-կարտ Աֆրիկա խան թիւ 8

511(076)

9 - 76

511(076)

Զ - 76

Հ. ԿԻՐԵԼ ԶՈՂՐԱՄԵԱՆ

ՏԱՐԵՐՔ
ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Բ. ԳԻՐՔ

ԿՈՏՈՐԱԿ



ՏՈՒՐԴՈՒԹԻ (Արքիֆի—Յունաստան)
Ս. Գ. Լուսաւորչայ Վարժարան

1930

ՅԱՐԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

Սոյն Գրիս նպատակն է դիւրացնել քուաբանական գիտութիւնը, յառուկ, կարն դասախոսութեամբ, և միանգամայն աշակերտը ազատել սուլ գրենք:

Փորձելով՝ օգուտները գործնականորեն պիտի վա-
յելի աշակերտը :

ՀԵՂԻՆԱԿ



2002
61943-442.
2868



ՏԱՐԵՐՔ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Ա, Մ Ա Ա

ԿՈՏՈՐԱԿՆԵՐ

ԹԻՒԵՐՈՒ ԲԱԺԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

1. Զոյգ թիւեր : Զոյգ թիւ են 2 ը և անոր բուր բաղմապատիկները : Այս թիւերը միշտ հետեւեալ թուանշաններուն մէկով կը վերջանան , 0, 2, 4, 6 և 8 :

2. Անզոյգ թիւեր : Անզոյգ կը կոչուին բոլոր այն թիւերը որ կամ 1 ով , 3 ով , 5 ով , 7 ով կամ 9 ով կը վերջանան :

3. Թիւերու բաժանականութիւն : Թիւ մը ուրիշ թիւով բաժանական է , երբ երկրորդը առաջինը կը բաժնէ առանց ննացորդ տալու : Օրինակ , 28 ը 3 ով բաժանական է :

4. Նախնական թիւեր : Նախնական կ'ըսուի այն թիւը , որ միայն ինք իրանով և 1 ով կը բաժնուի :

5. Երարու հետ նախնական թիւեր : Երբ երկու թիւ միանգամայն միայն 1 ով կը բաժնուին իրարու հետ նախնական են :

6. Թիւ մը 2 ով բաժանական է , երբ զոյգ է :

7. Թիւ մը 5 ով բաժանական է երբ 5 ով կամ 0 ով կը վերջանայ :

8. Թիւ մը 10 ով բաժանական է , երբ 0 ով կը վերջանայ :

9. Թիւ մը 4 ով բաժանական է, երբ երկու 0 ով կը վերջանայ կամ վերջին երկու թիւերը 4 ով բաժանական թիւ մը են: Օրինակ, 200, 3000: Բ. օրինակ, 724, 960, 340 թիւերը 4 ով կը բաժնուին որովհետեւ 24, 60, 40 թիւերը 4 ով կը բաժնուին:

10. Թիւ մը 25 ով բաժանական է, երբ երկու 0 ով կամ 25, 50 և 75 ով կը վերջանայ: Օր., 2000, 15075, 2650:

11. Թիւ մը 8 ով բաժանական է, երբ երեք 0 ով կը վերջանայ, կամ վերջին 3 թիւերը 8 ով բաժանական ըլլան: Օրինակ, 2000, 5024:

12. Թիւ մը 125 ով բաժանական է երբ երեք 0 ով կամ 125 ով, 375, 400, 625, 750, 875 ով կը վերջանայ:

13. Թիւ մը 11 ով բաժանական է, երբ իր դոյդ և անզոյդ կարգի թուանշաններուն դումարին տարրերութիւնը 0 կամ 11 ով բաժանական թիւ մըն է: Օրինակ, 9746 ը 11 ով բաժանական է, որովհետեւ դոյդ կարգի թուանշաններուն դումարն է, $4+9=13$. անզոյդ կարգիններունը, $6+7=13$, և $13-13=0$:

14. Թիւ մը 3 ով բաժանական է, երբ իր թուանշաններուն դումարը 3 ով բաժանական է: Օրինակ, 27921 ը, որովհետեւ $2+7+9+2+1=21$, և 21 թիւը 3 ով բաժանական է:

15. Թիւ մը 9 ով բաժանական է, երբ իր թուանշաններուն դումարը 9 ով բաժանական է: Օրինակ, 342 ը, որովհետեւ $3+4+2=9$:

16. Հնդկանուր կերպով թիւ մը որ զանազան իրարու հետ նախնական թիւերով բաժանական է,

նոյն թիւը այդ թիւերուն արտադրեալով ալ բաժանական է: Օրինակ, 18 ը 2 ով և 3 ով բաժանական ըլլալով $2 \times 3 = 6$ ով ալ բաժանական է: 24 ը 3 ով և 4 ով բաժանական ըլլալով, $3 \times 4 = 12$ ով ալ բաժանական է. ևլն:

17. Թիւի մը բոլոր նախնական թիւերը զանել ըսել է այդ թիւին բոլոր նախնական թիւերուն ցանկը տալ:

18. Թիւի մը բոլոր նախնական թիւերը զըտնելու համար ա) այդ թիւը իր փոքրագոյն բաժանարարով կը բաժնեն, բ) մնացորդը դարձեալ իր փոքրագոյն բաժանարարով կը բաժնեն, մինչեւ որ վերջին մնացորդը բուն նախնական թիւ մը ըլլայ: Օրինակ, զանել 84 ին բոլոր բաժանարար նախնական թիւերը: 84 ին փոքրագոյն բաժանարարն (փ. բ.) է 2 ը. $84:2=42$; $42:2=21$; $21:3=7$; 7 ը նախնական թիւ՝ ըլլալով կը բաժնուի 7 ով. $7:7=1$: Այս գործողութիւնները գործնականի մէջ այսպէս կը շարուին:

Թիւը	84	2	փ. բ.
Առաջին մնացորդ	42	2	փ. բ.
Երկրորդ մնացորդ	21	3	փ. բ.
Երրորդ մնացորդ	7	7	նախնական թիւ
Չորրորդ մնացորդ	1	1	

84 ին բոլոր բաժանարարները զանելու համար, ետեւէ ետեւ կը դրեն 1 ը և անոր յաջորդող փոքրագոյն բաժանարարը իր բոլոր կարողութեանց թիւերով, յետոց անոր յաջորդող թիւին կարողութիւննեւ

բով կը բաշմապատկեն բոլոր նախկին թիւերը.
այսպէս ընելավ յաջորդաբար մինչեւ որ վերջին թիւը
84 բովայ:

84 բ=1. 2. 3. 7:

Անոր բոլոր բաժանաբարները.

1. 2. 4.

3. 6. 12

7. 14. 28. 21. 42. 84

Բ. օրինակ. 960 ին բոլոր բաժանաբարները
դանել.

960	2
480	2
240	2
120	2
60	2
30	2
15	3
5	5
	960=2 ⁶ . 3. 5.

1. 2. 4. 8. 16. 32. 64 2ին կարողութիւնները
3. 6. 12. 24. 48. 96. 132 3ին բաժանաբարները
5. 10. 20. 40. 80. 160. 320 5ին »
15. 30. 60. 120. 240. 480. 960 5ին շաբունակութիւնը

Ծանօթքիւն.— Դիտնալու համար թէ թիւի մը
բոլոր բաժանաբարները քանի՞ թիւերէ կը բազկա-
նան, 1) Զանազան տեսակ թիւերու կարողութիւն-
ներու վրայ 1 գումար աւելցնելով, զանոնք կը դու-

մտրեն. 2) Այդ գումարները իրարու հետ կը բաշ-
մապատկեն: Օրինակ, 960=2⁶, 6 աստիճանով, ու-
րեմն 6+1=7. 3ի 1 աստիճանով, ուրեմն 1+1=2.
5ի 1 աստիճանով, ուրեմն 1+1=2: Բոլորը 7×2×2=
28: Տես վերի օրինակը:



ԶԱՆԱԶԱՆ ԹԻՒԵՐՈՒ ՄԵԾԱԳՈՅՆ ԲԱԺՇՆԱԲԱՐՔ

19. Երկու կամ աւելի թիւերու մեծագոյն բա-
ժանաբար կ'ըսուի այն թիւը որ բոլոր այդ թիւերը
ճշդիւ կը բաժնէ:

20. Զանազան բիւերու մ. բ. զՏնել: թիւերու
մ. բ. զանելու համար պէտք է, ա) իւրաքանչիւրին
բոլոր նախնական թիւերը զանել: բ) Զատել այն
թիւերը՝ այն կարողութեամբ որ բոլոր թիւերուն
բաժանաբարներու ցանկերուն մէջը կը զանուին:
գ) Զատուած՝ թիւերուն արագիրեալն է վնասուած
մ. բ.: Օրինակ, զանել 48. 18 և 20 ի մ. բ.:

ա) իւրաքանչիւրին բոլոր նախնական թիւերը
դանենք.

48	2	18	2	20	2
24	2	9	3	10	2
12	2	3	3	5	5
6	2				
3	3				

բ) Զատել այն թիւերը, այն կարողութեամբ որ
բոլոր թիւերուն ցանկերուն մէջ կը զանուին.

$$48 = 2^4 \cdot 3$$

$$18 = 2 \cdot 3^2$$

$$20 = 2^2 \cdot 5$$

Միայն 2 թիւն է որ 1 կարողութեամբ կը զբանուի բոլոր թիւերուն բաժանաբարներուն մէջ :

գ) 2 է 48 ի, 18 ի և 20 ի մ. բ. ը,

ԶԱԿԱՋԱՆ ԹԻՒԵՐՈՒԻ ՓՈՔՐԱԳՈՅՆ ԲԱԶՄԱՊԱՏԻՎ

21. Զանազան թիւերու փոքրագոյն բազմապատիկ կ'ըստի թիւ մը որ այդ խրաքանչիւր թիւերով կը բաժնուի :

22. Զանազան թիւերու փոքրագոյն բազմապատիկը դանելու համար, 1) խրաքանչիւր թիւերուն բոլոր նախնական թիւերը դանել, 2) Զատկը բոլոր բաժանաբարները իրենց մեծագոյն կարողութեամբ, 3) Զատուած թիւերուն արտազրեալն է փնտուած փ. բազմ. ը: Օրինակ 144, 75, 84 ի փ. բազ. դանել.

1)	144 2	75 3	84 2
	72 2	25 5	42 2
	36 2	5 5	21 3
	18 2		9 7
	9 3		
	3 3		

$$2) 144 = 2^4 \cdot 3^2$$

$$75 = 3 \cdot 5^2 \quad 2^4 \cdot 3^2 \cdot 5^2 : 7 = 16 \cdot 9 \cdot 25 \cdot 7$$

$$87 = 2^2 \cdot 3 \cdot 7$$

$$3) 144, 75, \text{և} 84 \text{ի, փ. բազ. է } 16 \times 9 \times 25 \times 7 = 25200$$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐ

23. Սահման:— Կոտորակ կ'ըստին հաւասարմասերու բաժնուած ամբողջութեան մէկ կամ աւելի մասերը:

24. Կոտորակ մը կը զբուի երկու թիւերով մէշ կը միւսին տակը, իրարմէ հորիզոնական գծով մը զատելով, վրայի թիւը համարիչ, իսկ վարինը յայտարար կ'ըստի:

25. Յայտարարը ամբողջութեան քանի՞ մասի բաժնուած ըլլալը կը նշանակէ, իսկ համարիչը՝ այդ հաւասար մասերէն քանի՞ն առնուած ըլլալը:

26. Կոտորակ մը կարդալու համար նախ պէտք է արտասանել իր համարիչը իրը ամբողջ թիւ, յետոյ յայտարարը երարդ մասնիկն աւելցնելով:

$$\frac{4}{9} \text{ կարդայ չորս իններորդ}$$

$$\text{սակայն } \frac{1}{2} \text{ կէս կը կարդացուի}$$

$$\frac{1}{4} \text{ մէկ քառորդ}$$

$$\frac{3}{4} \text{ երեք քառորդ}$$

27. Երկու նոյն յայտարար ունեցող կոտորակներէն աւելի մեծ համարիչ ունեցողը մեծագոյնն է արժէքով:

$$0րինակ, \quad \frac{5}{7} \text{ և } \frac{6}{7}$$

$$\frac{6}{7} > \frac{5}{7}$$

28. Երկու նոյն համարիչ ունեցող կոտորակնեւ թէն աւելի փոքր յայտարար ունեցողը, մեծավոյնն է արժեքով։

$$0\text{րինակ} \cdot \frac{5}{9} \text{ և } \frac{5}{6}$$

$$\frac{5}{6} > \frac{5}{9}$$

29. Երբ համարիչը յայտարարէն փոքր է, յատով կոտորակ կը կոչուի և իր արժեքը միութենէն փոքր է։

30. Երբ համարիչը յայտարարին հաւասար է, կոտորակը կ'արժէ մէկ միութիւն։

31. Երբ համարիչը յայտարարէն մեծ է, արժեքը միութենէն մեծ է և անյատով կոտորակ կը կոչուի։

32. Երբ կոտորակ մը կը յաջորդէ ամբողջ թիւ մը, այդ թիւը կը կոչուի կոտորակաւոր թիւեր են։

$$7\frac{2}{3} \cdot 5 \text{ մէթր } \frac{3}{4} \text{ կոտորակաւոր թիւեր են։}$$

2. Կոտորակներու յատկոթիւնները.—

33. Կոտորակի մը համարիչը բազմապատկելով, կոտորակին արժեքը կը մեծնայ։

$$0\text{րինակ} \cdot \frac{5}{10} \text{ը} \cdot \text{բազմապատկելով} \text{ համարիչը } 2 \text{ ով,}$$

կ'ըլլայ $\frac{5 \times 2 = 10}{10} = 1$ ամբողջ, որ $\frac{5}{10}$ էն երկու անշամ մեծ է։

34. Կոտորակի մը յայտարարը բազմապատկելով, կոտորակին արժեքը կը պատիկնայ։

$$0\text{րինակ} \cdot \frac{5}{10} \text{ին յայտարարը } 2 \text{ ով բազմապատ-$$

$$կենք. \frac{5}{10} \times 2 = \frac{5}{20} \text{ որ առաջինէն } 2 \text{ անգամ փոքր է։}$$

35. Կոտորակի մը համարիչը բաժնելով, կոտորակին արժեքը կը պատիկնայ. $\frac{8}{10} \cdot \frac{8:2}{10} = \frac{4}{10} < \frac{8}{10}$

36. Կոտորակի մը յայտարարը բաժնելով կոտորակին արժեքը կը մեծնայ։

$$0\text{րինակ} \cdot \frac{5}{8} \cdot \frac{5}{8:2} = \frac{5}{4} \cdot \frac{5}{4} > \frac{5}{8},$$

37. Կոտորակին արժեքը չի փոխուիր եթէ առոր եզրերը նոյն թիւով կամ բաժնուին, կամ բազմապատկուին։

$$0\text{րինակ} \cdot \frac{4:2}{8:2} = \frac{2}{4}; \quad \frac{4}{8} = \frac{2}{4} \quad \frac{2 \times 2}{4 \times 2} = \frac{4}{8}; \quad \frac{2}{4} = \frac{4}{8};$$

38. Կոտորակները պարզել:— Երբ կոտորակի մը եզրերը իրարու հետ նախնական չեն, անոնց միջազոյն բաժանարարովը բաժնելու է որպէս զի իրարու հետ նախնական ըլլան։ Այս գործողութեան կ'ըսուի կոտորակները պարզել։

0\text{րինակ}, \frac{4}{12} \text{ին եզրերը } 4 \text{ ու } 12 \text{ ը իրարու հետ նախնական չեն. պարզելու համար } 1) \text{ զանենք } m \cdot p, \text{ որ } \frac{4}{12} \text{ է } 4 \text{ ը: } 2) \frac{4:4}{12:4} = \frac{1}{3} \frac{4}{12} = \frac{1}{3}: \frac{1}{3} \text{ ը } \frac{4}{12} \text{ին պարզ արժեքն } \frac{1}{3} \text{ է:}

39. Անյատու կոտորակի ամբողջները գտնել:— 1) Բաժնել համարիչը յայտարարով: 2) Քանորդը ամ-

բողջ թիւն է, մասցորդը նոր համարիչն է, բայց առարկ յայտաբարը:

$$0\text{րինակ} \cdot \frac{45}{6}; \frac{45}{42} \overline{) \frac{6}{7}}; \frac{45}{6} = 7\frac{3}{6}; \quad \text{Պարզենք } \frac{3}{6}$$

$$45 \overline{) 6} = 7\frac{1}{2};$$

40. կոտորակաւոր թիւ մը, անյատուկ կոտորակի վերածել:— 1) Ամբողջ թիւը կոտորակին յայտաբարով կը բազմապատկեն: 2) Կոտորակին համարիչը կը գումարեն ոստացած յատկացեալին վրայ: 3) Ամբողջ թիւին և կոտորակին համարիչին գումարը կ'ըւլայ համարիչ, յայտաբարը նոյն մնալով:

$$0\text{րինակ} \cdot 7\frac{3}{5}; \quad 1) \quad 7 \times 5 = 35; \quad 2) \quad 35 + 3 = 38; \quad 3) \quad \frac{38}{5};$$

41. Զանազան կոտորակներ հասարակ յայտարարի վերածել:— Կը նշանակէ, նոյն յայտաբարը տալ այն կոտորակներուն որոնք նոյն յայտաբարը չունին, առանց անոնց արժեքը փոխելու:

Կոտորակները հասարակ յայտաբարի վերածելու համար, 1) Բոլոր յայտաբարներուն փ. բազ, գտնել: 2) Եւրաքանչիւր կոտորակին յայտաբարը բաժնել փ. բազ. ի մէջ: 3) Գտած քանորդով բաղմապատկել իւրաքանչիւրին համարիչը:

$$0\text{րինակ} \cdot \frac{5}{8} \frac{11}{24} \frac{15}{27} \quad \text{կոտորակները} \quad \text{հասարակ}$$

$$\text{յայտաբարի} \quad \text{վերածել:}$$

$$1) \quad \begin{array}{r} 8 \\ | \\ 2 & 24 \\ | & 2 \\ 4 & 12 \\ | & 2 \\ 2 & 6 \\ | & 2 \\ 3 & 3 \end{array} \quad 8, 24, 27 \text{ի} \text{փ. բազ. } 2^3, 3^3 = 216$$

$$2) \quad \begin{array}{r} 216 : 8 = 27 \\ 216 : 24 = 9 \\ 216 : 27 = 8 \end{array}$$

$$3) \quad \begin{array}{r} 27 \times 5 = 135 \\ 9 \times 11 = 99 \\ 8 \times 15 = 120 \end{array}$$

$$4) \quad \begin{array}{r} 135 \quad 99 \quad 120 \\ \hline 216 \quad 216 \quad 216 \end{array} \quad \text{որոնք} \quad \text{կընան} \quad \text{գլուխ} \quad \text{յայ-} \\ \text{տաբար} \quad 216 \text{ը} \quad \text{մէկ} \quad \text{անգամ} \quad \text{նշանակելով} \quad \text{միայն:}$$

$$\begin{array}{r} 135 \quad 99 \quad 120 \\ \hline 216 \end{array}$$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ԳՈՒՄԱՐՈՒՄ

Ա.) Պարզ կոտորակները գումարելու համար. 1) Կոտորակները հասարակ յայտաբարի վերածել, եթէ նոյն յայտաբարը չունենան: 2) Ստացուած համարիչները գումարել, յայտաբարը նոյն մնալով: 3) Ամբողջները զատել, եթէ ստացուած համարիչը յայտաբարէն մեծ է: 4) կոտորակը, պարզել եթէ պարզել մէ:

$$0\text{րինակ} \cdot \frac{4}{9} + \frac{2}{3} + \frac{5}{6}$$

$$1) \quad \frac{8 + 12 + 15}{18}$$

$$2) \quad \frac{8 + 12 + 15}{18} = \frac{35}{18}$$

$$3) \quad \begin{array}{r} 35 \mid 18 \\ 18 \mid 1 \end{array} \quad 1\frac{17}{18} \quad \text{կոտորակը } \frac{17}{18} \quad \text{անգարգելի } \text{է:}$$

$$\frac{4}{9} + \frac{2}{3} + \frac{5}{6} = 1\frac{17}{18}$$

Բ) Կոտորակաւոր թիւերը գումարելու 1) Կոտորակները առանձին գումարելէ վերջ ամբողջ թիւերուն գումարը վրան կ'աւելցնեն.

$$0_{\text{րինակ}} . \quad 4\frac{2}{5} + 6\frac{3}{4} + 5\frac{11}{12}$$

1) Կոտորակները կամենք և գումարենք,

$$\frac{2}{5} + \frac{3}{4} + \frac{11}{12} = \frac{24+45+55}{60} = \frac{124}{60}$$

$$2) \quad \frac{124}{60} = 2\frac{4}{60} \quad \text{կամ} \quad 2\frac{1}{15}$$

3) Ամբողջ թիւերը կամենք և գումարենք.

$$4 + 6 + 5 = 15$$

4) Ամբողջ թիւերը գումարենք կոտորակներուն տուած գումարին վրայ.

$$15 + 2 + \frac{1}{15} = 17\frac{1}{15}$$



ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ՀԱՆՈՒՄ

Ա.) Պարզ կոտորակները իրարմէ հանելու համար պէտք է. 1) Կոտորակները համարակ յայտարարի վերածելու; 2) Յայտարարը նոյնը մնալով, համարիչ համարիչէ հանելու.

$$0_{\text{րինակ}} . \quad \frac{7}{9} - \frac{3}{5}$$

$$1) \quad \frac{35-27}{45} \quad 2) \quad \frac{35-27}{45} = \frac{8}{45}$$

Բ) Կոտորակաւոր թիւերը իրարմէ հանելու համար ամենանպարզ կերպն է. 1) Բոլոր կոտորակաւոր թիւերը անյատուկ կոտորակի վերածելու; 2) Կոտորակները, եթէ պէտք է, համարակ յայտարարի վերածելու; 3) Համարիչ համարիչէ հանելու; 4) Մնացորդ կոտորակը եթէ անյատուկ է, ամբողջները զատել են:

$$0_{\text{րինակ}} . \quad 15\frac{6}{7} - 9\frac{3}{5}$$

$$1) \quad \frac{111}{7} - \frac{48}{5}; \quad 2) \quad \frac{111}{7} - \frac{48}{5} = \frac{555}{35} - 336;$$

$$3) \quad \frac{555-336}{35} = \frac{219}{35}; \quad 4) \quad \frac{219}{35} = \frac{210}{35} + \frac{9}{35} = 6\frac{9}{35}$$

$$4) \quad 15\frac{6}{7} - 9\frac{3}{5} = 6\frac{9}{35};$$



ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

1) Կոտորակաւոր թիւերը անյատուկ կոտորակի վերածելու:

2) Բազմապատկել համարիչ համարիչի հետ, արտադրեալու նոր համարիչը կ'ըլլայ:

3) Բազմապատկել յայտարար յայտարարի հետ, արտադրեալուն է նոր յայտարարը:

4) Զատել ամբողջները եթէ կայ, ելն:

Դիսութիւն: Ամբողջ թիւերը իբրեւ անյատուկ կոտորակներ կը նկատուին, յայտարար 1 ենթագրելով:



ՕՐԻՆԱԿՆԵՐ.

$$1) \frac{3}{5} \times \frac{6}{7} = \frac{3 \times 6}{5 \times 7} = \frac{18}{35}$$

$$2) 5 \times \frac{3}{7} = \frac{5 \times 3}{1 \times 7} = \frac{15}{7} = 2 \frac{1}{7}$$

$$3) \frac{35}{8} \times \frac{5}{9} = \frac{35 \times 5}{8 \times 9} = \frac{175}{72} = 2 \frac{31}{72}$$

$$4) 4 \frac{5}{8} \times 3 \frac{4}{5} = \frac{37}{8} \times \frac{19}{5} = \frac{37 \times 19}{8 \times 5} = 17 \frac{23}{40}$$

ԿոՏՈՐԱԿԻԵՐՈՒ ԿՈՏՈՐԱԿԸ ԳՄՆԵԼՈՒ ՀԱմար Կոտորակները իրարու հետ կը բազմապատկեն :

$$\text{ՕՐԻՆԱԿ. } 9\text{ մնել } \frac{4}{5}\text{ ին } \frac{1}{2}\text{ լ. } \frac{4}{5} \times \frac{1}{2} = \frac{4}{20} = \frac{2}{5}$$

$$\frac{2}{5}\text{ լ } \frac{4}{5}\text{ ին } \text{կեսն } \text{լ. :}$$

$$9\text{ մնել } \frac{4}{5}\text{ ին } \frac{1}{2}\text{ ին } \frac{1}{2}\text{ լ. } \frac{4}{5} \times \frac{1}{2} \times \frac{1}{2} = \frac{4}{20} = \frac{1}{5}$$

Ամբողջ թիւի մը կոտորակը գտնել:

$$\text{ՕՐԻՆԱԿ. } 60 \text{ ին } \frac{2}{3}\text{ լ. } \frac{60 \times 2}{3} = \frac{120}{3} = 40$$

$$50\text{ ին } \frac{2}{3}\text{ լ. } \frac{50 \times 3}{5} = 30$$

$$70\text{ ին } 4\text{ էոր. } \frac{70 \times 1}{2} = 35$$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ԲԱԺԱՆՈՒՄ

- 1) Կոտորակաւոր թիւերը անյատուկ կոտորակի վերածել:
- 2) Շրջել բաժանաբարը:
- 3) Բազմապատկել համարիչ համարիչի հետ, արտադրեալը նոր համարիչը կ'ըլլաց:
- 4) Բազմապատկել յայտարար յայտարարի

հետ, արտադրեալը կ'ըլլաց նոր յայտարարը: 5) Զարակները ամբողջները եւն:

ՕՐԻՆԱԿՆԵՐ.

$$1) \frac{2}{5} : \frac{6}{7} = \frac{2}{5} \times \frac{7}{6} = \frac{14}{30} = \frac{7}{15}$$

$$2) 5 \frac{3}{8} : \frac{6}{11} = \frac{43}{8} \times \frac{11}{6} = \frac{473}{48} = 9 \frac{41}{48}$$

$$3) 3 \frac{4}{9} : 5 \frac{3}{8} = \frac{31}{9} : \frac{43}{8} = \frac{31}{9} \times \frac{8}{43} = \frac{248}{387}$$

$$4) 5 : \frac{5}{9} = 5 \times \frac{9}{5} = \frac{45}{5} = 9$$

$$5) 8 : 3 \frac{5}{6} = 8 : \frac{21}{6} = 8 \times \frac{6}{21} = 4 \frac{4}{21}$$

Ա.) Հասարակ կոտորակը տասնորդականի վերածելու համար, համարիչը յայտարարով կը բաժնեն:

Նոյնպէս կ'ընեն անյատուկ կոտորակը տասնորդականի վերածելու համար:

$$\text{ՕՐԻՆԱԿ. } \frac{3}{4} : 3 : 4 = 0,75 : \frac{15}{4} = 15 : 4 = 3,75$$

Բ.) Կոտորակաւոր թիւը տասնորդականի վերածելու համար, 1) Զայն անյատուկ կոտորակի կը վերածեն: 2) Համարիչը յայտարարով կը բաժնեն:

$$\text{ՕՐԻՆԱԿ. } 7 \frac{3}{8} : \frac{59}{8} : 59 : 8 = 7,375 :$$



Բ. Ա. Ա

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

1. ԶՈՅԴԻ ԵՒ ԱՆԶՈՅԴԻ ԹԻՒԵՐ

1. Ո՞րն է փոքրագոյն թիւը որպէտք է առելցնել ուեկ զոյդ թիւի մը . կամ անկէ պակստցնել որպէս զի այդ թիւը անզոյդ ըլլայ :

2. Որո՞նք են այն թիւերը որոնք 11 թիւին մօտ դնելու է որպէս զի եւ եք թիւերէ բաղկացած զոյդ թիւ մը զոյանայ :

3. Որո՞նք են այն թիւերը որոնք 34 թիւին մօտ դնելու է որպէս զի երեք թիւերէ բաղկացած անզոյդ թիւ մը գոյանայ :

4. Զոյդ թիւ մը կ'ո նենա՞ս . 1) 2 զոյդ թիւ իրարու հետ զումարելո՞վ : 2) 2 անզոյդ թիւ իրարու հետ զումարելով : 3) 1 զոյդ և 1 անզոյդ թիւ իրարու հետ զումարելո՞վ : 4) 2 անզոյդ թիւ իրա, մէ հանելով : 5) 1 զոյդ և 1 անզոյդ թիւ իրարմէ հանելո՞վ : 6) 2 զոյդ թիւ իրարու հետ բազմապատկելո՞վ : 7) 1 զոյդ թիւ 1 ամ զոյդ թիւով բազմապատկելո՞վ :

2. ԹԻՒԵՐՈՒ ԲԱԺԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

5. Բաել է թէ 12 30 75, 120, 325, 585, 656, 1732, 1900, 7700 թիւերէն ո՞րը , 1) 2ով, 2) 5ով, 3) 4ով, 4) 25ով բաժանական է :

6. 273, 666, 1548, 2991, 4050, 35999 թիւերէն ըսել թէ որո՞նք, 1) 3ով, 2) 9ով բաժանական են :

7. 35430 2ով բաժանական է : 3ով: 4ով: 5ով: 9ով:

8. 23 52, 34 86 թիւերուն մօտ ի՞ւ չ թիւ առելցնելու է որպէս զի 3 թուանշաններէ բաղկացած թիւ մը զոյանայ :

9. Միայն 5 թուանշանէ բաղկացած թիւ մը կրնա՞յ, 1) 2ով, 2) 3ով, 3) 4ով, 4) 5ով, 5) 9ով բաժանական ըլլալ :

10. Միայն 2 թուանշանէ բաղկացած թիւ մը կրնա՞յ 4ով բաժանական ըլլալ :

11. Գոյիր երեք թուանշաններէ բաղկացած թիւ մը որ միանդամ 3ով և 4ով բաժանական ըլլայ :

3. ՀԵՏԵՒԵԱԼ ԹԻՒԵՐՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹԻՒԵՐԸ ԳՏՆԵԼ

12. 8, 24, 40, 48, 64, 72, 84, 88

13. 96, 98, 99, 100, 108, 112, 120, 132

14. 135, 144, 14, 165, 175, 196, 198, 216

15. 224, 225, 240, 270, 285, 306, 360, 379

16. 816, 836, 4312, 15435, 16200, 49896

4. ՀԵՏԵՒԵԱԼ ԹԻՒԵՐՈՒ ՄԵԾԱԳՈՅՆ ԲԱԺԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԳՏՆԵԼ

17. 8 և 12ին

18. 28 և 35ին

16 և 80ին

80 և 256ին

19. 272 և 288ին

20. 30, 45 և 105ին

315 և 675ին

24, 60 և 108ին

144 և 504ին

35, 63 և 133ին

5. ՀԵՏԵԼԵԱԼ ԹԻՒԲՐՈՒԽՆ ՓՈՔՐԱԳՐՅԱՑ
ԲԱԶՄԱՊԱՏԻԿԸ ԳՏԵԵԼ

21.	8, 15 և 24	23.	30, 42 և 72
	16, 42 և 56		28, 35 և 84
	12, 35 և 46		24, 30 և 36
22.	42, 63 և 70	24.	21, 27 և 30
	54, 63 և 81		40, 70 և 84
	32, 40 և 25		32, 56 և 68



ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ՎՐԱՅ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

25. Մէկ ամբողջ կազմելու համար, 1) Քանի՞
երբորդ, 2) Քանի՞ հինգերորդ, 3) Քանի՞ ութերորդ
պէտք է:

26. Կարդալ հետեւեալ կոտորակները.

$$\frac{5}{8}, \frac{11}{13}, \frac{6}{17}, \frac{9}{19}, \frac{2}{213}$$

27. Տարուան ո՞ր մասը կը կազման 1) 7 օր, 2)
30 օր, 3) 210 օր, 4) 340 օր:

28. 25 վայրկեան ժամուան ո՞ր մասը կը կազմէ:

29. 5 օր վերջ շաբթուան ո՞ր մասը կը մնայ:

30. 45 վայրկեան վերջը ժամուան ո՞ր մասը կը
մնայ:

31. Ի՞նչ համարիչ պէտք է զնել 45 յայտարա-
րին վրայ որպէս ամբողջի հաւասար բլլայ:

32. Ի՞նչ ընելու է որպէս զի, 1) $\frac{7}{2}$ լ, 2) $\frac{5}{8}$ լ
1 ամբողջի հաւասար բլլան:

33. Հետեւեալ կոտորակներէն ո՞րը աւելի մեծ է
և ինչո՞ւ, 1) $\frac{5}{8}$ և $\frac{5}{6}$, 2) $\frac{3}{4}$ և $\frac{1}{4}$

34. Մայր մը խնձորի մը $\frac{1}{5}$ լ Արամին կռտայ,

$\frac{1}{8}$ լ Արակնին և $\frac{1}{6}$ լ Հայկին: Ո՞գ է առած աւելի խո-
չոր մասը: Ի՞նչո՞ւ:

35. Հետեւեալ կոտորակները, 1) 3 անգամ
պղտիկցո՞ւր, 2) 4 անգամ մեծցո՞ւր, 3) 5 անգամ
պղտիկցո՞ւր. $\frac{12}{15}, \frac{16}{35}, \frac{45}{48}$

36. Հետեւեալ կոտորակները կարգաւ զրէ' ամ-
նափորբէն սկսելով. $\frac{18}{35}, \frac{3}{35}, \frac{15}{35}, \frac{27}{35}, \frac{31}{35}, \frac{1}{35}, \frac{22}{35}, \frac{2}{35}$

37. Հետեւեալ թիւերը կարգաւ զրէ' ամեն մե-
ծէն սկսելով. $\frac{5}{8}, \frac{7}{12}, \frac{15}{20}, \frac{21}{44}, \frac{51}{480}, \frac{111}{884}$

38. Հետեւեալ կոտորակի երը 4 անգամ մեծցո՞ւր,
1) միայն համարիչներու վրայ գործելով, 2) միայն
յայտարարի վրայ գործելով.

$$\frac{5}{8}, \frac{7}{12}, \frac{15}{20}, \frac{21}{44}, \frac{51}{480}, \frac{115}{884}$$

39. Հետեւեալ կոտորակները 5 անգամ պղտիկ-
ցնել՝ գործելով. 1) միայն համարի ի վրայ, 2) միայն
յայտարարի վրայ. $\frac{10}{7}, \frac{15}{13}, \frac{25}{15}, \frac{50}{61}, \frac{100}{211}, \frac{550}{801}$

40. Հետեւեալ կոտորակները յար բարագոյն ձե-
ւով 3 անգամ մեծցնել. $\frac{7}{12}, \frac{5}{8}, \frac{8}{15}, \frac{12}{21}, \frac{11}{45}, \frac{24}{99}$

41. Հետեւեալ կոտորակները յարմարագոյն ձե-
ւով 5 անգամ պղտիկցնել. $\frac{3}{20}, \frac{5}{25}, \frac{10}{17}, \frac{25}{45}, \frac{15}{100}, \frac{47}{55}$

42. Հետեւեալ ամբողջ թիւերը անյատուկ կո-
տորակի վերածել.

- 3 ամբողջը կէսի
 4 » երրորդի
 5 » վեցերրորդի
 10 » ութերրորդի
 15 » իններրորդի
 15 » տասներրորդի

Հետեւեալ կոտորակաւոր թիւերը անյատուկ կոտորակի վերածել.

43.	$\frac{1}{2}$	49.	$50\frac{2}{3}$	56.	$89\frac{5}{12}$
44.	$\frac{3}{4}$	50.	$61\frac{4}{5}$	57.	$90\frac{11}{17}$
45.	$9\frac{7}{8}$	51.	$63\frac{1}{4}$	58.	$101\frac{3}{4}$
46.	$19\frac{2}{5}$	52.	$67\frac{4}{5}$	59.	$208\frac{5}{6}$
47.	$21\frac{1}{3}$	53.	$78\frac{5}{7}$	60.	$25\frac{2}{7}$
48.	$41\frac{3}{7}$	54.	$80\frac{2}{9}$	69.	$18\frac{5}{6}$

Հետեւեալ անյատուկ կոտորակներէն ամբողջները դասել.

62.	$\frac{6}{2}$	64.	$\frac{21}{5}$	66.	$\frac{54}{8}$	68.	$\frac{77}{11}$	70.	$\frac{98}{15}$	72.	$\frac{345}{17}$
63.	$\frac{82}{13}$	65.	$\frac{31}{7}$	67.	$\frac{69}{3}$	69.	$\frac{84}{13}$	71.	$\frac{108}{16}$	73.	$\frac{695}{18}$

Հետեւեալ կոտորակները պարզել.

74.	$\frac{4}{6}$	79.	$\frac{8}{10}$	84.	$\frac{96}{240}$
75.	$\frac{15}{21}$	80.	$\frac{16}{36}$	85.	$\frac{594}{648}$
76.	$\frac{18}{24}$	81.	$\frac{36}{48}$	86.	$\frac{200}{418}$
	$\frac{18}{36}$		$\frac{72}{80}$		$\frac{630}{1350}$
77.	$\frac{45}{45}$	82.	$\frac{42}{80}$	87.	$\frac{180}{450}$
78.	$\frac{15}{15}$	83.	$\frac{63}{63}$	88.	$\frac{1}{1}$

Հետեւեալ կոտորակները հասարակ յայտարարի վերածել.

89.	$\frac{1}{2} \text{ և } \frac{2}{3}$	99.	$\frac{3}{4} \text{ և } \frac{9}{28}$	109.	$\frac{1}{4} \text{ և } \frac{5}{6} \text{ և } \frac{7}{8}$
90.	$\frac{2}{3} \text{ և } \frac{3}{4}$	100.	$\frac{11}{20} \text{ և } \frac{4}{5}$	110.	$\frac{3}{5} \text{ և } \frac{12}{30}$
91.	$\frac{3}{4} \text{ և } \frac{5}{6}$	101.	$\frac{1}{2} \text{ և } \frac{3}{4} \text{ և } \frac{7}{8}$	111.	$\frac{7}{8} \text{ և } \frac{5}{12} \text{ և } \frac{18}{5}$
92.	$\frac{3}{4} \text{ և } \frac{2}{7}$	102.	$\frac{5}{6} \text{ և } \frac{4}{9} \text{ և } \frac{11}{18}$	112.	$\frac{1}{3} \text{ և } \frac{5}{6} \text{ և } \frac{3}{5}$
93.	$\frac{5}{9} \text{ և } \frac{8}{19}$	103.	$\frac{1}{3} \text{ և } \frac{5}{12} \text{ և } \frac{9}{16}$	113.	$\frac{5}{6} \text{ և } \frac{6}{8}$
94.	$\frac{14}{15} \text{ և } \frac{3}{7}$	104.	$\frac{3}{5} \text{ և } \frac{1}{5} \text{ և } \frac{25}{30}$	114.	$\frac{5}{24} \text{ և } \frac{7}{12} \text{ և } \frac{3}{8}$
95.	$\frac{12}{17} \text{ և } \frac{5}{9}$	105.	$\frac{2}{3} \text{ և } \frac{5}{7} \text{ և } \frac{11}{63}$	115.	$\frac{1}{3} \text{ և } \frac{5}{15}$
96.	$\frac{13}{15} \text{ և } \frac{12}{27}$	106.	$\frac{2}{7} \text{ և } \frac{3}{14} \text{ և } \frac{8}{21}$	116.	$\frac{2}{9} \text{ և } \frac{3}{5} \text{ և } \frac{11}{15}$
97.	$\frac{7}{8} \text{ և } \frac{3}{4}$	107.	$\frac{3}{8} \text{ և } \frac{9}{10} \text{ և } \frac{7}{16}$	117.	$\frac{7}{21} \text{ և } \frac{21}{15} \text{ և } \frac{8}{7}$
98.	$\frac{5}{12} \text{ և } \frac{5}{6}$	108.	$\frac{1}{2} \text{ և } \frac{3}{4} \text{ և } \frac{5}{6}$	118.	$\frac{12}{15} \text{ և } \frac{5}{18} \text{ և } \frac{7}{45}$

$$119. \quad \frac{7}{15} + \frac{2}{3} + \frac{3}{10} = 120 \quad \frac{13}{15} + \frac{3}{8} + \frac{5}{9}$$

ԿՈՏԱՐՄԱԿԻՆ ՀՐՈՒ ԳՈՒՄԱՐՈՒՄ

121. $\frac{1}{2} + \frac{2}{3} =$	131. $\frac{7}{8} + \frac{3}{8} =$	141. $\frac{9}{72} + \frac{6}{48} =$
122. $\frac{3}{4} + \frac{4}{5} =$	132. $\frac{1}{10} + \frac{1}{12} =$	142. $\frac{17}{51} + \frac{18}{72} =$
123. $\frac{2}{3} + \frac{5}{7} =$	133. $\frac{3}{11} + \frac{4}{11} =$	143. $\frac{18}{21} + \frac{13}{24} =$
124. $\frac{4}{5} + \frac{3}{8} =$	134. $\frac{7}{13} + \frac{8}{11} =$	144. $3\frac{2}{3} + 2\frac{5}{6} =$
125. $\frac{5}{6} + \frac{7}{8} =$	135. $\frac{15}{20} + \frac{16}{21} =$	145. $1\frac{2}{5} + 6\frac{2}{7} =$
126. $\frac{3}{4} + \frac{8}{9} =$	136. $\frac{12}{27} + \frac{9}{20} =$	146. $7\frac{4}{9} + 1\frac{5}{11} =$
127. $\frac{1}{7} + \frac{2}{3} =$	137. $\frac{14}{15} + \frac{16}{30} =$	147. $8\frac{3}{17} + 1\frac{1}{15} =$
128. $\frac{5}{7} + \frac{3}{8} =$	138. $\frac{24}{48} + \frac{30}{64} =$	148. $12\frac{15}{17} + 13\frac{12}{13} =$
129. $\frac{4}{9} + \frac{6}{7} =$	139. $\frac{8}{40} + \frac{6}{30} =$	
130. $\frac{5}{6} + \frac{5}{7} =$	140. $\frac{6}{42} + \frac{7}{49} =$	

149. $4\frac{1}{2} + 5\frac{2}{3} + 6\frac{3}{4} =$	155. $\frac{5}{12} + \frac{4}{12} =$
150. $8\frac{4}{5} + 9\frac{4}{15} + 6\frac{2}{3} =$	156. $3\frac{3}{17} + 8\frac{8}{17} + 5\frac{5}{17} =$
151. $13\frac{5}{9} + 1\frac{2}{3} + 7\frac{2}{21} =$	157. $19\frac{19}{48} + 15\frac{5}{48} + 25\frac{25}{48} =$
152. $4\frac{2}{9} + 5\frac{3}{7} + 2\frac{5}{21} =$	
153. $11\frac{5}{11} + 6\frac{6}{11} + 7\frac{3}{11} =$	
154. $12\frac{1}{4} + 2\frac{1}{8} + 5\frac{15}{16} =$	

158. $15\frac{3}{8} + 15\frac{2}{3} + 14\frac{1}{3} =$	174. $4 + 2\frac{4}{5} =$
159. $16\frac{3}{4} + 1\frac{2}{3} + 5\frac{13}{16} =$	175. $8 + 4\frac{5}{6} =$
160. $18\frac{1}{5} + 4\frac{5}{7} + 2\frac{15}{22} =$	176. $24 + 7\frac{8}{13} =$
161. $1\frac{5}{6} + 2\frac{2}{3} + 3\frac{1}{2} =$	177. $9\frac{3}{4} + 17 =$
162. $4\frac{3}{4} + 8\frac{2}{5} + 5\frac{1}{2} =$	178. $4\frac{7}{9} + 45 =$
163. $8\frac{2}{5} + 9\frac{1}{3} + 4\frac{13}{15} =$	179. $3\frac{1}{4} + 5\frac{3}{4} =$
164. $5\frac{2}{7} + 8\frac{11}{21} + 3\frac{1}{4} =$	180. $4\frac{2}{5} + 7\frac{1}{5} + 9\frac{2}{5} =$
165. $6 + 7\frac{7}{11} + 8 =$	181. $9\frac{1}{7} + 8 + 4\frac{2}{7} =$
166. $\frac{4}{5} + 9 + 7\frac{7}{8} =$	182. $6\frac{2}{9} + 4\frac{5}{9} + 8 =$
167. $\frac{3}{5} + 2\frac{1}{5} + 3 =$	183. $7\frac{1}{4} + \frac{3}{4} + 6\frac{1}{4} =$
168. $8\frac{1}{2} + 7 + 3\frac{1}{4} =$	184. $2\frac{7}{11} + 12\frac{3}{11} + \frac{5}{11} =$
169. $7 + 8 + 2\frac{3}{5} =$	185. $4\frac{1}{5} + 7\frac{2}{3} =$
170. $8 + 10 + \frac{3}{4} =$	186. $8\frac{2}{3} + 1\frac{1}{7} + 8 =$
171. $9 + 1\frac{1}{3} + 4\frac{2}{5} =$	187. $9\frac{1}{5} + 8\frac{2}{5} + 1\frac{3}{4} =$
172. $11 + \frac{8}{9} + \frac{5}{12} =$	188. $11\frac{1}{2} + 1\frac{1}{5} + 4\frac{2}{3} =$
173. $\frac{2}{3} + \frac{7}{9} + \frac{5}{6} + \frac{3}{8} + \frac{15}{16} =$	189. $22\frac{1}{3} + 4\frac{1}{5} + \frac{1}{6} =$

190.	$7 + 8\frac{2}{3} + 9\frac{1}{5}$	198.	$\frac{13}{14} + \frac{2}{7} + \frac{1}{2}$
191.	$9\frac{1}{2} + \frac{3}{5} + \frac{4}{7}$	199.	$\frac{1}{8} + \frac{1}{2} + \frac{3}{4}$
192.	$10\frac{1}{5} + 8\frac{3}{4} + 8$	200.	$\frac{4}{9} + \frac{1}{3} + \frac{1}{8}$
193.	$11\frac{1}{7} + 8 + \frac{5}{8}$	201.	$\frac{5}{21} + \frac{8}{21} + \frac{3}{7}$
194.	$10\frac{2}{5} + \frac{3}{5} + \frac{5}{5}$	202.	$4 + 9 + 12\frac{1}{4}$
195.	$11\frac{2}{5} + \frac{2}{3} + \frac{11}{15}$	203.	$5\frac{1}{6} + 2\frac{1}{3} + \frac{2}{3}$
196.	$\frac{10}{11} + \frac{8}{11} + \frac{3}{11} + 19$	204.	$7\frac{1}{8} + 3\frac{1}{4} + 5\frac{1}{2}$
197.	$11 + \frac{11}{12} + 10$		

ԿՈՏԱՐԱԿՆԵՐՈՒԻ ԳՈՒՄԱՐՈՒԻՄԻ ՎՐՈՅ ԽՆԴԻՐՆԵՐ

206. Տակառէ մը 45 օհա $1\frac{1}{3}$ զինի քաշելէն վերջը, տակառին 38 $2\frac{1}{3}$ օխա զինի կայ մէջը: Այդ տակառը քանի՞ օխա կը պարունակէր:

207. 2 քիլօ $3\frac{3}{4}$ ծանրութիւն ունեցող սնառւ կի մը մէջ կը շարեն, 1) 6 քիլօ $3\frac{3}{4}$ օճառ, 2) $5\frac{1}{2}$, 3) $7\frac{5}{8}$: Սնառուկը իր ապրանքներով ի՞նչ կը կըռէ:

208 5 մէթր $3\frac{3}{5}$, յետոյ 18 $2\frac{2}{5}$ և վերջապէս 21 մէթր ժապաւէն ծախելէ վերջը, զեռ 51 $\frac{2}{5}$ մէթր կը մնայ: Ո՞քան ժապաւէն ունէր վաճառականը:

209. Գործաւոր մը պատ մը 15 օրէն կը լարէ. որիշ մը նոյն գործը 18 օրէն կը լմնցնէ: Երկու քը միասն աշխատելով, նոյն գործին ո՞ր մասը կարող են լրացնել 1 օրուան մէջ:

210. Աղբիւր մը 8 $1\frac{1}{2}$ ժամէն աւազան մը կը լեցնէ: ուրիշ աղբիւր մը նոյն աւազանը 9 ժամէն կը լեցնէ: Միասին վազեցնելով 2 աղբիւրները, 1 ժաման մէջ աւազանին ո՞ր մասը կը լեցուի:

211. Հետեւեալ կոտորակները իրենց մնձութեան կարգով լնդօրինակել: $\frac{2}{7}, \frac{3}{11}$ և $\frac{4}{13}$ և ըսել թէ ասո՞ց դումարէն ո՞րքան կը պակսի մէկ ամբողջի հաւասարելու համար:

212. Թիթեղէ մը 8 լիթր $\frac{2}{5}$ ջուր քաշելէ վերջ գեռ 3 լիթր $\frac{1}{4}$ մէջը կը մնայ: Ո՞րքան ջուր կը պարունակէ այդ թիթեղը:

214. Ճամբորդ մը առաջին ճամբորդութեան ժամուն մէջ 14 քիլօմէթր $\frac{2}{3}$ ճամբայ կ'րնէ: Երկրորդ ժամը առաջին ժամէն 1 քիլօ $\frac{3}{4}$ աւելի կ'րնէ:

Երկրորդ ժամուն, Երկրորդ ժամէն 3 քիլօ $\frac{3}{5}$ աւելի կ'րնէ: Այս երեք ժամուան մէջ ո՞րքան ճամբայ կը կարէ:

215. Կառապան մը 3 սնառուկ կը փոխադրէ: առաջինը 45 քիլօ $\frac{2}{5}$ կը կըռէ: Երկրորդը 11 քիլօ $\frac{1}{8}$ առաջինէն աւելի, և 5 քիլօ $\frac{5}{8}$ երրորդէն պակաս: Երեք սնառուկներուն ծանրութիւնը ըսել:

ԿՈՏՈՐԱԿՈՅՑ ՀԱՆԳԻՄԻ ՎՐԱՅ ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

216.	$\frac{15}{19} - \frac{12}{19}$	232.	$\frac{25}{18} - \frac{11}{18}$	248.	$\frac{16}{20} - \frac{18}{25}$
217.	$\frac{5}{8} - \frac{3}{8}$	233.	$\frac{1}{2} - \frac{1}{3}$	249.	$\frac{18}{23} - \frac{17}{30}$
218.	$\frac{5}{11} - \frac{5}{11}$		$\frac{1}{2} - \frac{1}{2}$	250.	$\frac{7}{12} - \frac{1}{2}$
219.	$\frac{5}{7} - \frac{2}{9}$	234.	$\frac{3}{9} - \frac{1}{9}$	251.	$\frac{4}{5} - \frac{1}{7}$
220.	$\frac{6}{7} - \frac{2}{3}$	235.	$\frac{3}{4} - \frac{1}{4}$	252.	$\frac{8}{9} - \frac{2}{3}$
221.	$\frac{12}{13} - \frac{5}{7}$	236.	$\frac{6}{7} - \frac{3}{7}$	253.	$1 - \frac{1}{2}$
222.	$\frac{9}{10} - \frac{8}{9}$	237.	$\frac{9}{10} - \frac{10}{10}$	254.	$1 - \frac{1}{3}$
223.	$\frac{4}{9} - \frac{1}{9}$	238.	$\frac{6}{7} - \frac{2}{5}$	255.	$1 - \frac{1}{4}$
224.	$\frac{8}{13} - \frac{5}{13}$	239.	$\frac{10}{10} - \frac{5}{5}$	256.	$2 - \frac{2}{3}$
225.	$\frac{15}{18} - \frac{4}{18}$	240.	$\frac{7}{9} - \frac{9}{9}$	257.	$2 - \frac{3}{4}$
226.	$\frac{35}{45} - \frac{25}{45}$	241.	$\frac{9}{10} - \frac{8}{12}$	258.	$2 - \frac{3}{5}$
227.	$\frac{5}{6} - \frac{1}{3}$	242.	$\frac{11}{11} - \frac{9}{9}$	259.	$\frac{7}{2} - 2$
228.	$\frac{7}{8} - \frac{3}{4}$	243.	$\frac{8}{8} - \frac{3}{3}$	260.	$\frac{9}{7} - 1$
229.	$\frac{3}{4} - \frac{3}{8}$	244.	$\frac{11}{11} - \frac{7}{7}$	261.	$\frac{9}{4} - 2$
230.	$\frac{1}{2} - \frac{1}{4}$	245.	$\frac{15}{15} - \frac{17}{17}$	262.	$\frac{5}{2} - 2$
231.	$\frac{18}{3} - \frac{15}{3}$	246.	$\frac{14}{20} - \frac{12}{23}$	263.	$\frac{9}{3} - 3$
		247.	$\frac{21}{21} - \frac{24}{24}$		

264.	$\frac{13}{3} - 5$	267.	$8\frac{2}{3} - 3\frac{2}{5}$	270.	$5\frac{1}{5} - \frac{19}{4}$
265.	$8\frac{2}{3} - 5$	268.	$5\frac{4}{4} - 2\frac{3}{4}$	271.	$\frac{18}{4} - \frac{15}{5}$
266.	$7\frac{1}{5} - 2\frac{2}{3}$	269.	$8\frac{7}{12} - 4\frac{3}{4}$	272.	$4 - 2\frac{3}{5}$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ԳՈՒՄԱՐՈՒՄԻ ԵՒ ՀԱՆՁԻՄԻ ՎՐԱՅ
ԽԱՌՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

273. $\left(\frac{3}{4} + \frac{5}{8} \right) - \frac{3}{7}$
 274. $\left(\frac{2}{5} + \frac{6}{7} \right) - \frac{3}{8}$
 275. $\left(\frac{3}{4} + \frac{5}{7} \right) - \frac{6}{11}$
 276. $\left(\frac{3}{4} + \frac{4}{9} + \frac{7}{8} \right) - \frac{5}{9}$
 277. $\left(\frac{6}{7} + \frac{3}{8} + \frac{4}{9} \right) - \left(\frac{1}{2} + \frac{1}{3} \right)$
 278. $\left(2\frac{3}{4} + 5\frac{6}{7} \right) - 5$
 279. $\left(4\frac{1}{5} + 6 + \frac{3}{4} \right) - \frac{15}{3}$
 280. $\left(3\frac{2}{3} + 5\frac{1}{6} + 7\frac{2}{5} \right) - \left(2\frac{1}{2} + 3\frac{4}{5} \right)$
 281. $\left(14\frac{3}{7} + \frac{4}{10} + 8,5 \right) - \left(10,6 + 2\frac{5}{14} + 2 \right)$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒԻ. ՀԱՆՈՒՄԻ ՎՐԱՅ ԽՆԴԻԲՆԵՐ

282. 155 օխայ $\frac{1}{4}$ ցորենի հետ խառնուած կայ
3 օխայ $\frac{3}{4}$ այլեայլ նիւթեր: Ո՞րքան զուտ ցորեն կայ:
283. 64 մէթր $\frac{1}{5}$ ժապաւէնին ո՞րքան աւելցնե-
լու է որպէս զի 75 մէթր րվայ:
284. Պումարի մը $\frac{4}{5}$ ին իրաւունքը ի՞ո ըլլա-
լով, ինձի միայն $\frac{5}{12}$ ը տուին, ո՞րքան կ'ըլլայ տա-
կաւին առնելիքս:
285. 12 մէթր $\frac{11}{25}$ ասուիի պէտք ունիմ, մէնչ-
դիու միայն 8 մէթր $\frac{2}{3}$ ունիմ, ո՞րքան պակաս կայ
դեռ:
286. Երկու գործաւոր միասին աշխատելով գոր-
ծի $\frac{1}{12}$ ը ըրած են. իսկ առաջին գործաւորը այդ ժա-
մուն մէջ գործին $\frac{1}{18}$ ը ըրած է, Միւսը ո՞րքան գործ
ըրած է:
287. Օրիորդ մը 12 մէթր ձեռագործ 15 օրէն կը
գործէ, ուրիշ օրիորդ մը 17 մէթրը 20 օրէն: Այս եր-
կուքէն ո՞րը աւելի կարող է, և ո՞րքան մէթր միւսէն
աւելի կը գործէ օրական:
288. Սղրիւր մը 8 $\frac{1}{2}$ ժամին աւագան մը կը լե-
ցընէ. ուրիշ աղրիւր մը նոյն աւագանը 5 $\frac{3}{5}$ ժամին
կը լցնէ: Իրարմէ ո՞րքան կը տարբերին այս երկու
աղրիւրները:
289. 3 հոգի կտոր մը իրար մէջ բաժնեցին. ա-
ռաջինը 8 մէթր $\frac{1}{7}$ առաւ, երկրորդը առաջինէն 2
մէթրը $\frac{2}{3}$ նուազ առաւ, իսկ երրորդը երկրորդէն 1
մէթրը $\frac{2}{9}$ նուազ առաւ: Բայ' կտորին երկայ ու-
թիւնը:

ԳՈՒՄԱՐՈՒՄ ԵՒ ՀԱՆՈՒՄ

290. 12 մէթր $\frac{6}{7}$ հանէ՛ 4 մէթր $\frac{3}{7}$ + մ. $\frac{5}{9}$
և 7 մ. $\frac{2}{3}$ ին գումարէն:
291. 450 լիթր $\frac{5}{8}$, յետոյ 675 լ. $\frac{7}{11}$ գինի
քաշեցինը 1350 լ. գինի պարունակող տակառէ մը:
Տակառին մէջ գեռ ո՞րքան գինի կայ:
292. 87 մէթր $\frac{3}{5}$ ասուի ունէի. նախ 15 մ. $\frac{1}{2}$
ծալսեցի, յետոյ 30 մ. $\frac{3}{4}$: Ո՞րքան դեռ քովս ա-
սուի կայ:
293. Պումարէ $\frac{8}{15} + \frac{4}{9}$ + ի՞նչ թիւ աւելցնելու
է այդ գումարին 3 ամբողջ ունենալու համար:
294. 3 լնկեր գումար մը իրար մէջ կը բաժ-
նեն. առաջինը $\frac{4}{9}$ ը կ'առնէ, երկրորդը $\frac{1}{3}$ ը: Երրոր-
դը գումարին ո՞ր մասը կ'առնէ:
295. Կտոր մը ասուի 3 անհաւասար մասերու
բաժնուած է, առաջին մասը կտորին $\frac{2}{11}$ ն է, երկ-
րորդը՝ անոր $\frac{3}{8}$ ը, իսկ միացածը երրորդ մասն է:
Ո՞ր մասը աւելի երկայն է:
296. 60 մ. $\frac{5}{6}$ երկայնութեամբ կտաւէ մը նախ
- 28 մ. $\frac{2}{3}$ կտրեցին, յետոյ 15 մ. $\frac{1}{6}$: Մէթրը 4 քր.

75 էն հաշուելով, մնացած մասը ի՞նչ կ'արժէ :

297. Աղբիւր մը 8 ժամէն աւազան մը կը լիցնէ. ուրիշ աղբիւր մը նոյն աւազանը 12 ժամէն կը լիցնէ. իսկ աւազանին վարի կողմը զիսեղուած ծորակ մը 15 ժամէն կը պարզէ: Եթէ երկու աղբիւրները և վարի ծորակը 1 ժամուան չափ միասին բացուին, աղբիւրին ո՞ր ժամը պիտի լիցուի:

298. 220 օխայ պարունակող տակառի մը մէջ նախ 48 օխա $\frac{2}{5}$, յետոյ 112 օխա $\frac{5}{8}$ լիցուցին: Քանի՞ օխայի տեղ կայ դեռ:

299. Լիցուն տակառ մը կը կշռէ $230\frac{5}{7}$ օխայ, դատարկ՝ 24 օխա $\frac{3}{11}$: $49\frac{3}{4}$ օխա դինի քաշելնէս վերջը, ո՞րքան դինի կը մնայ տակառին մէջ:

300. Վաճառական մը 3 ծրար պիտի զրկէ. առաջինը $4\frac{2}{5}$ քլո կը կշռէ. երկրորդը առաջինին $1\frac{3}{5}$ ք. պակաս է. իսկ երրորդը այնքան ծանր է որքան առաջինն ու երկրորդը միասն: Այս առարկաները $\frac{5}{8}$ ծանրութեամբ պարկի մը մէջ զհտեղց: Բնդէանուր ծանրութիւնը ո՞րքան է:

ԿՈՏՈՐԱԿՍՅՑ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՎԱՐԺԱՌԻԹԻՒՆԵՐ

301.	$\frac{5}{9} \times 7$	316.	$\frac{8}{13} \times 13$	331.	$4 \times \frac{3}{4} \times \frac{5}{8}$
302.	$\frac{4}{5} \times 6$	317.	$\frac{14}{15} \times 3$	332.	$\frac{6}{7} \times \frac{2}{3} \times \frac{4}{5}$
303.	$\frac{5}{7} \times 10$	318.	$4 \times \frac{5}{12}$	333.	$\frac{12}{13} \times \frac{26}{48} \times \frac{24}{13}$
304.	$\frac{1}{3} \times 9$	319.	$\frac{3}{4} \times \frac{5}{6}$	334.	$\frac{15}{16} \times \frac{8}{9} \times \frac{4}{5}$
305.	$9 \times \frac{3}{4}$	320.	$\frac{1}{2} \times \frac{3}{5}$	335.	$7 \times \frac{5}{7} \times \frac{8}{9}$
306.	$4 \times \frac{5}{8}$	321.	$\frac{2}{5} \times \frac{3}{8}$	336.	$\frac{13}{14} \times \frac{7}{10} \times \frac{8}{13}$
307.	$5 \times \frac{3}{4}$	322.	$\frac{5}{9} \times \frac{1}{7}$	337.	$5\frac{1}{2} \times 7$
308.	$\frac{11}{12} \times 15$	323.	$\frac{10}{11} \times \frac{11}{10}$	338.	$8\frac{3}{4} \times 6$
309.	$10 \times \frac{16}{17}$	324.	$\frac{4}{11} \times \frac{5}{12}$	339.	$5\frac{2}{3} \times 4$
310.	$25 \times \frac{3}{15}$	325.	$\frac{8}{9} \times \frac{3}{4}$	340.	$5 \times 9\frac{2}{3}$
311.	$17 \times \frac{6}{7}$	326.	$\frac{8}{9} \times \frac{1}{3} \times \frac{4}{5}$	341.	$6 \times 7\frac{1}{3}$
312.	$15 \times \frac{6}{13}$	327.	$\frac{5}{6} \times \frac{2}{5} \times \frac{5}{7}$	342.	$9 \times 4\frac{2}{5}$
313.	$\frac{5}{8} \times 14$	328.	$8 \times \frac{2}{5} \times \frac{3}{4}$	343.	$5\frac{1}{4} \times 6\frac{2}{5}$
314.	$\frac{9}{11} \times 11$	329.	$9 \times \frac{3}{7} \times 4$	344.	$8\frac{2}{3} \times 4\frac{2}{5}$
315.	$8 \times \frac{5}{7}$	330.	$\frac{5}{6} \times \frac{3}{5} \times 5$	345.	$9\frac{1}{10} \times 3\frac{4}{11}$

346.	$\frac{5\frac{2}{7}}{7} \times 4 \frac{8}{11}$	350.	$6\frac{1}{5} \times 5\frac{2}{3} \times \frac{4}{5}$
347.	$6\frac{2}{3} \times 5 \frac{3}{7}$	351.	$5\frac{2}{3} \times 6\frac{1}{5} \times 7\frac{2}{7}$
348.	$4\frac{1}{5} \times 8 \frac{4}{5}$	352.	$6\frac{1}{2} \times 0,5 \times 2\frac{5}{7}$
349.	$9\frac{2}{5} \times 4\frac{2}{3}$	353.	$12\frac{2}{9} \times 2,5 \times 6\frac{3}{4}$
		354.	$15\frac{3}{11} \times 2\frac{1}{5} \times 8\frac{2}{7}$

355.	$7 \left[\left(\frac{2}{5} + \frac{3}{4} + \frac{3}{6} \right) - \left(\frac{2}{3} + \frac{1}{5} \right) \right]$
356.	$\frac{8}{9} \left[\left(2 + \frac{3}{5} + \frac{8}{9} \right) - \left(\frac{5}{7} + \frac{3}{5} \right) \right]$
357.	$\left(\frac{8}{11} + \frac{3}{5} \right) \left(5\frac{6}{7} \right) \left(7 + \frac{3}{5} \right)$
358.	$\left(\frac{2}{3} - \frac{1}{6} \right) \left(\frac{2}{3} - \frac{1}{6} \right)$
359.	$\left(4 + \frac{2}{3} + \frac{1}{4} \right) \left(4 + \frac{2}{5} + \frac{1}{4} \right)$
360.	$\left(5 - \frac{2}{3} + \frac{1}{6} \right) \left(5\frac{2}{3} + \frac{1}{6} \right)$
361.	$\frac{9}{11} \left[\left(3\frac{1}{4} + 4\frac{2}{5} + 7 \right) - \left(1\frac{2}{3} + 5\frac{2}{7} \right) \right]$
362.	$\frac{7}{12} \left[\left(4\frac{2}{5} - \frac{1}{4} + \frac{2}{5} \right) - \left(2\frac{1}{4} + 1 \right) \right]$
363.	$\frac{21}{26} \left[\left(5\frac{2}{3} + 6\frac{1}{4} + 7\frac{1}{5} \right) + \left(8\frac{2}{3} + 9\frac{3}{5} \right) \right]$
364.	$\frac{14}{18} \left[\left(11 + 3\frac{4}{5} + \frac{8}{11} \right) - \left(5\frac{2}{7} + 6\frac{1}{5} \right) \right]$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵՅՆ ՎՐԱՅ
ԽՆԴԻՐՆԵՐ

365. Շիլ մը $\frac{3}{4}$ լիթր զինի կը պարունակէ,
ո՞րքան գինի կայ 4 համան շիշերու մէջ $8^{\circ}, 10^{\circ}, 20^{\circ}$,

366. Տան մը մէջ $\frac{3}{5}$ լիթր կազ կը վառեն տմէն
երեկոյ: 2 իրիկուան մէջ ո՞րքան կը վառեն: 3° ,
 $4^{\circ}, 5^{\circ}$:

368. Մարդ մը 1 ժամուան մէջ $4 \frac{1}{3}$ լիթր $\frac{1}{3}$
ճամբայ կը կտրէ: Ո՞րքան 2-3-4-6-10 ժամուան
մէջ:

368. Սղբիուր մը մէկ երկվայրկեանի մէջ $\frac{7}{15}$ լիթր
ջուր կուտայ: Ո՞րքան է 1 ժամուան տուած ջուրը:

369. Տակառ մը զինի 280 հատ $\frac{3}{4}$ լիթրուոց շիշ
չերու մէջ պարզեցին: Գտի՛ր տակառին մէջի զինիին
արժէքը, լիթրը 0,45 հաշուելով:

370. 12 աման, խրաքանչիւրը 8 լիթր $\frac{1}{3}$,
զինը 0,45 մէկ լիթրը ի՞նչ կ'ածէ:

371. Զգեստ մը կարելու համար զերծակ մը 2 մ.
 $\frac{3}{5}$ ասուի կը զուգածածէ: 3 երկվեցեալ նոյն զդեստնեւ-
րէն կարելու համար, քանիի մէթրը ասուի պէտք է:

372. Ժառանգութեան մը $\frac{2}{9}$ լ առնելու իրաւ-

ունք ունէի և միայն առնելիքիս $\frac{4}{5}$ ը տուին։ Ժառանդութեան ո՞ր մասը առի։

373. Եթէ 427ին $\frac{5}{7}$ էն իր $\frac{2}{5}$ ը հանենք ի՞նչ։

Կը մայ։

374. Գոգակ մը ամէն ցատկելուն, նախկին ցատկելուն բարձրութեան միայն $\frac{2}{7}$ ը կը բարձրանայ։ Առաջին անգամին 2 մէթը 80 բարձր կ'ելլայ։ Երրորդ անգամուն ո՞րքան բարձրութիւն կ'ելլայ։

375. $\frac{1}{2}$ քիլ միսը 18 դրանքի կը ծախուի։ 7

Քիլ $\frac{3}{4}$ ին դինն ինչ է։

376. Ժամացոյց մը ժամը 3 վայրկեան $\frac{2}{5}$ առաջ կ'երթայ։ 24 ժամուան մէջ ո՞րքան պիտի առաջ երթայ։

377. Անիւ մը 1 վայրկեանին $15 \frac{1}{7}$ անգամ կը

թաւալի։ 3 ժամ $\frac{4}{5}$ էն քանի՛ անգամ իր վրայ կը

թաւալի։

378. 24ին $\frac{2}{3}$ ը ո՞րքան է։

379. 58000 դր. պարտքիս $\frac{3}{5}$ ը վճարեցի։ Քանի՛ դր. վճարեցի։

380. 25 մէթնոց ասուիի մը $\frac{3}{5}$ ը ծախեցի։ ո՞րքան ծախած եմ, և ո՞րքան զեռ քովս կայ։

ԿՈՏՈՐԱԿՆԵՐՈՒԻ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ
ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

381.	$\frac{3}{8} : \frac{5}{6}$	396.	$17 : \frac{8}{19}$	411.	$3 : \frac{4}{5}$
382.	$\frac{4}{5} : \frac{1}{3}$	397.	$15 : \frac{13}{14}$	412.	$\frac{3}{4} : 7$
383.	$\frac{8}{9} : \frac{2}{5}$	398.	$10 : \frac{10}{11}$	413.	$\frac{8}{9} : \frac{3}{7}$
384.	$4 : \frac{3}{4}$	399.	$5 \frac{2}{3} : 6$	414.	$\frac{7}{11} : \frac{11}{7}$
385.	$5 : \frac{6}{7}$	400.	$7 \frac{1}{2} : 8$	415.	$8 \frac{2}{5} : 3$
386.	$\frac{6}{7} : 5$	401.	$9 \frac{2}{5} : 4$	416.	$4 : 5 \frac{2}{3}$
387.	$\frac{7}{8} : 3$	402.	$6 \frac{2}{7} : 6$	417.	$5 \frac{2}{5} : 6 \frac{2}{3}$
388.	$\frac{9}{11} : 1$	403.	$8 \frac{9}{11} : 10$	418.	$7 \frac{1}{4} : 2 \frac{1}{2}$
389.	$\frac{7}{11} : 4$	404.	$10 \frac{11}{12} : 15$	419.	$8 \frac{2}{5} : 1 \frac{1}{4}$
390.	$\frac{3}{5} : \frac{3}{8}$	405.	$7 : 2 \frac{3}{5}$	420.	$6 \frac{1}{5} : 2 \frac{4}{5}$
391.	$7 : \frac{8}{9}$	406.	$8 : 6 \frac{2}{7}$	421.	$9 \frac{2}{9} : 5 \frac{1}{7}$
392.	$3 : \frac{5}{7}$	407.	$9 : 7 \frac{8}{11}$	422.	$11 \frac{2}{5} : 3 \frac{4}{11}$
393.	$4 : \frac{5}{6}$	408.	$10 : 4 \frac{3}{10}$	423.	$25 \frac{1}{4} : 3 \frac{4}{11}$
394.	$5 : \frac{3}{4}$	409.	$15 : 6 \frac{1}{3}$	424.	$13 \frac{3}{7} : 8 \frac{5}{12}$
395.	$6 : \frac{3}{5}$	410.	$17 : 8 \frac{2}{5}$	425.	$3 \frac{1}{2} : \frac{3}{4} \frac{5}{8}$

- | | |
|---|--|
| 426. $5 : \frac{7}{8} : \frac{6}{5} : 1 \frac{1}{2}$
427. $6 : \frac{3}{4} : \frac{5}{7} : \frac{1}{4}$
428. $5 \frac{1}{2} : 3 \frac{1}{4} : 8 \frac{3}{7}$
429. $4 : \frac{7}{5} : \frac{6}{11} : 5$
430. $5 : \frac{3}{4} : \frac{1}{5} : \frac{1}{3}$ | 431. $6 \frac{1}{7} : 8 \frac{3}{4} : 6 \frac{5}{7} : 6 \frac{1}{5}$
432. $2 \frac{3}{5} : 1 \frac{3}{4} : 5 \frac{6}{7} : 7 \frac{1}{8}$
433. $7 : \frac{5}{9} : \frac{3}{4} : \frac{1}{2} : \frac{1}{6}$
434. $\frac{8}{11} : \frac{5}{7} : \frac{3}{8} \times \frac{1}{5}$ |
|---|--|
- $(\frac{4}{5} + \frac{3}{4} - \frac{1}{5}) (\frac{8}{9} + \frac{5}{7}) : \frac{7}{11}$
 $(2 \frac{3}{5} + 4 \frac{5}{7} - \frac{8}{11}) (\frac{5}{7} - \frac{1}{4}) : 2 \frac{5}{7}$
 $(11 \frac{2}{3} - 3 \frac{1}{4} + 8 \frac{5}{9}) (\frac{1}{3} - \frac{2}{8}) : 5 \frac{1}{3}$
 $[(2 \frac{3}{5} + 4 \frac{3}{4}) - (\frac{1}{2} + \frac{3}{4} + \frac{1}{6})] \times \frac{5}{9} : 7 \frac{7}{11}$
 $\frac{7}{9} \times \frac{8}{11} : 5 \frac{3}{4} \times 2 \frac{3}{5} : \frac{7}{8} : 6 \times 5$
 $\frac{5}{6} \times \frac{8}{13} : \frac{4}{7} \times \frac{5}{11} : 5 \frac{2}{3} : 4 \frac{3}{4} \times 5 \frac{3}{8}$
 $\frac{5 \times 6 \times 7 \times 9 \times 11 \times 32}{16 \times 22 \times 36 \times 14 \times 15}$
 $\frac{45 \times 81 \times 64 \times 72 \times 90}{72 \times 450 \times 870 \times 42}$
 $\frac{52 \times 63 \times 42 \times 88}{54 \times 81 \times 99} : \frac{72}{81}$
 $\frac{40 \times 65}{48} : \frac{56}{64}$

- ԿՈՏՈՐԱԿԻ ԵՐԹԻ ՎՐԱՅ ԽՆԴԻԲՆԵՐ
445. Օրինակ: $0_{\text{բականիս}} \frac{5}{6} \text{լ} \quad 45 \text{ փրանք } \xi \cdot \text{ո՞լուման } \xi \text{ ամբողջ } \alpha \text{ օրուհանու:$
 Լուծում: 1) $0_{\text{բականիս}} \frac{1}{8} \text{լ} \quad \text{հաւասար } \xi \cdot \frac{45}{5} =$
 $\xi \text{ամ } 45 : 5 = 9$
 2) $0_{\text{բականիս}} \frac{8}{8} \text{լ}, \quad \xi \text{ամ } \text{ամբողջ } \xi \text{լ } 9 \times 8 = 72 \text{ փր. } \xi,$
 446. Ապրանքի մը արժեքիս $\frac{4}{5} \text{լ } \text{միայն } \text{վճարեցիր}$
 $340 \text{ փր. } \text{վճարելով: } \text{ի՞նչ } \xi \text{ արժէ } \text{այդ } \text{ապրանքը},$
 447. Գումարի մը $\frac{3}{5} \text{լ } 15 \text{ փր. } \xi, \quad \text{ուրիշ } \text{գումարի}$
 $\text{մը } \frac{3}{4} \text{լ } 36 \text{ փր. } \xi, \quad \text{ո՞րքան } \xi \text{ երկուրին } \text{ գումարը:}$
 448. Ժառանգութեան մը $\frac{2}{7} \text{լ} \text{ առաւ } 0_{\text{բական}} \text{ 845}$
 $\text{փր. } \text{ժառանգելով. } \text{Անդքանիկը } \text{ ժառանգութեան}$
 $\frac{3}{5} \text{լ } \text{ առաւ } \text{և } 0_{\text{կրամիչը}} \text{ մնացածը. } \text{ո՞րքան } \xi \text{ ա-$
 $\text{մէն } \text{մէկուն } \text{ առածը:}$
 449. Մարդու մը հարցուցին թէ քանի՞ տարեկան $\xi :$
 $8 \text{ արիքիս } \frac{3}{8} \text{լ}, \quad \text{ըստ, } 15 \text{ տարի } \xi, \quad \xi \text{ կինս } \text{իմ}$
 $\text{ամբողջ } \text{ունեցած } \text{ տարիքիս } \frac{3}{4} \text{ն } \text{ ունի } \xi: \quad \text{Քանի՞}$
 $\text{տարեկան } \xi \text{ մարդը. } \text{և } \text{քանի } \text{ տարեկան } \xi \text{ կինը:}$
 450. Թիւի մը $\frac{5}{7} \text{ին } \frac{3}{4} \text{լ } 45 \xi: \quad \text{Ո՞րն } \xi \text{ այդ } \text{ թիւը,}$
 451. Օրինակ: $b_{\text{թէ }} b_{\text{թիւի }} \text{մը } \text{ամբողջութեան } \text{արժեքին}$
 $\text{վրայ } \frac{1}{3} \text{լ } \text{ աւելցնես, } \quad \text{այդ } \text{թիւը } \text{կ'ըլլայ } 44.$
 $\text{ո՞րն } \xi \text{ այդ } \text{ թիւը:}$

- Լուծում: 1) Թիւին ամբողջութիւնն է $\frac{3}{3}$
 2) Եթէ ամբողջութիւնն $\frac{1}{3}$ աւելցնենք կ'ըլլայ
 $\frac{3}{3} + \frac{1}{3} = \frac{4}{3}$
 3) Թիւին $\frac{3}{4} p = 44 - \frac{1}{3} p$, 4 անգամ պակաս
 այսինքն $\frac{44}{4} = 44 : 4 = 11$
 4) Ամբողջ թիւը, այսինքն $\frac{3}{3} p$, $11 \times 3 = 33$
452. 55 ֆր կ'ունենայի. Եթէ ունեցած զումարին
 $\frac{1}{4}$ աւելցնելի: Ո՞րքան ունիմ:
453. Գիւղ մը 5860 հակիչէ կը բազկանայ: Ո՞րքան
 էր իր լնակչութիւնը 10 տարի առաջ, եթէ այս
 միջոցին իր ունեցածին $\frac{1}{3} p$ աւելցած է:
454. Սպրանք մը 765 ֆրանքի ծախելով, առած
 գնիս վրայ $\frac{1}{4}$ վաստրկեցայ: Ո՞րքանի գնած էի:
455. Հայկը 16 տարեկան լԱլով իմ տարիքին
 $\frac{2}{3}$ ու ունի: Քանի՞ տարեկան եմ:
456. 48 ֆրանք վճարելով պարտքիս $\frac{2}{7} p$ առուած
 կ'ըլլամ: Ո՞րքան պարտք դեռ ունիմ:
457. Երեք տարի իրար վրայ ունեցած զրամազլու-
 իու $\frac{1}{3} p$ կ'աւելցնեմ: Եյս տարի, երրորդ տարին
 ըլլալով, ունի: 27846, 9: Քանի՞ ֆրանքով սկը-
 սայ գործու:

458. Անցեալ տարի զրամազլունիս վրայ: Իր $-\frac{4}{5} p$
 աւելցուցած էի բայց այս տարի այս վերջի ու-
 նեցած զրամարի $\frac{1}{9} p$ վեսուեցի, և մնացի միայն
 184,500 ֆրանքով: Ի՞նչ զրամով գործի սկսայ:
459. Օրինակ: Ունեցած $\frac{2}{3} + \frac{1}{5} p$ կ'ընէ 26 ֆր.:
 Ո՞րքան է ունեցած:
- 1) Ունեցածին $\frac{2}{3} + \frac{1}{5} = \frac{10+3}{15} = \frac{13}{15}$
 - 2) Ունեցածին $\frac{13}{15} p = 26$ ֆրանք:
 - 3) $\frac{1}{15} p$ կ'ընէ 13 անգամ պակաս, կամ $\frac{26}{13} = 2$
 - 4) $\frac{15}{15} p$: այսինքն ամբողջ ունեցած $2 \times 15 = 30$
 ֆրանք:
460. Օրինակ: Ունեցածին $\frac{3}{4} - \frac{1}{3} p$ կը մնայ 75 ֆր.
 Ի՞նչ ունիմ:
- 1) Ունեցածին $\frac{3}{4} p$ հանենք $\frac{1}{3}$, կը մնայ $\frac{3}{4} - \frac{1}{3}$
 $= \frac{9-4}{12} = \frac{5}{12}$
 - 2) Ունեցածին $\frac{5}{12} p = 75$ ֆր. $\frac{1}{12} \cdot 75 = 5$ հաւասար է
 $\frac{75}{5} = 15$: Ամբողջն կամ $\frac{12}{12} p = 15 \times 12 = 180$ ֆր:
461. Օրինակ: Ասուիի մը նախ $\frac{1}{4} p$ ծախեցինք.

- յեսոյ 20 մէթր. ընդ ամէնը 36 մէթր. Քանի՞
մէթր էր առուին:
- Լուծում: 1) Սառիկին $\frac{7}{4}$ է 36 - 20 = 16 մէթր:
- 2) $\frac{4}{4}$ լ, կամ ամբող'ը $4 \times 16 = 64$ մէթր:
462. Օրինակ: Թիւի մը $\frac{3}{5}$ էն եթէ 15 հանենք կը
մնայ 21, Ա՞րն է այդ թիւը:
- Լուծում: 1) Սադ թիւին $\frac{3}{5}$ ն է, $15 + 21 = 36$
- 2) $\frac{1}{5}$ լ, 3 անգամ պակաս. $\frac{36}{3} = 12$
- 3) Թիւը, $12 \times 5 = 60$
463. Տարիքիս $\frac{1}{2}$ իր $\frac{1}{6}$ ովլ գումարէ, և կ'ունենաս
51 տարի: Քանի՞ տարեկան եմ:
464. Գրիգորը իր գնդիկ երուն $\frac{1}{5}$ լ Արամին կու-
տայ $\frac{2}{7}$ լ Վարդանին՝ ընդամէնը 34 գնդիկ. Ա՞ր-
քան քնդիկ ունէր, քանի՞ գնդիկ առաւ Արամը,
քանի՞ վարդանը:
465. Պարտիս նախ $\frac{1}{4}$ լ վճարեցի, յեսոյ $\frac{1}{3}$ լ, և
 $\frac{2}{11}$ լ. ընդամէնը 303 ֆր.: Ա՞րքան տալիք էի:
Ա՞րքան դեռ տալիք ունիմ:
466. Իւնեցածիս վրայ եթէ իր $\frac{1}{4} + \frac{2}{3}$ + կրկինը
գումարես 70 կ'ունենաս: Ի՞նչ ունիմ:

467. Յարութիւնը տուփի մը շաքարներուն $\frac{5}{9}$ լ
կ'առնէ, իսկ Զարեհն նոյն տուփին $\frac{2}{7}$ լ: Եթէ Յա-
րութիւնը 51 շաքար աւելի առած է, ո՞րքան կար
տուփին մէջ:
468. Պարտականութեանս $\frac{4}{9}$ լ գրած եմ, և 33 տող
գրելով դեռ $\frac{11}{45}$ գրելիք կը մնայ: Ո՞րչափ գրե-
լիք ունէի:
469. Գումար մը 4 հողիի բաժնեցինք: Առաջինը
կ'առնէ $\frac{1}{2}$ լ, երկրորդը՝ $\frac{1}{5}$ լ, երրորդը՝ $\frac{1}{6}$ լ,
չորրորդը՝ մնացածը, և երրորդէն 48 ֆր. պակաս:
Ա՞րքան առաւ իւրաքանչիւրը:
470. Եթէ ունեցած գումարիս $\frac{6}{11}$ ին վրայ 30 ֆր.
աւելցնէին 720 ֆր. Կունենայի: Ա՞րքան ունիմ:



Գ. Ա Ա Ս

ԽԱՌՆ ԹԻՒԵՐ

1. Խառն կ'ըսուին այն թիւերը որոնց բազմապատիկները և ստորաբաժինները մէթրական դրութեան վրայ հիմնուած չեն:

2. Խառն թիւ մը իր ամենաստորաբաժանման տեսակին վերաբել:

Օրինակ: 3 աարի, 15 օր, 21 ժամ, 15 վայրկեան, 18 երկվայրկեան՝ երկվայրկեանի վ'րածել:

$$1) \text{ Տարին } 365 \text{ օր } \xi, 3 \text{ աարին } 365 \times 3 = 1095 \text{ օր}$$

$$\begin{array}{r} \text{Գումարենք } 15 \text{ օր} \\ \qquad\qquad\qquad + 15 \\ \hline 1110 \end{array}$$

$$2) 0_{\text{րլ}} 24 \text{ ժամ } \xi. 1110 \text{ օրլ}$$

$$\begin{array}{r} \text{Գումարենք } 21 \text{ ժամ} \\ \qquad\qquad\qquad \times 24 \\ \hline 4440 \\ \hline 2220 \\ \hline 26 640 \\ \hline + 21 \\ \hline 26.661 \end{array}$$

$$3) 1 \text{ ժամը } 60 \text{ վայրկեան } \xi. 26.661 =$$

$$\begin{array}{r} \text{Գումարենք } 15 \text{ վայրկեան} \\ \qquad\qquad\qquad + 60 \\ \hline 1.599.660 \\ \hline + 15 \\ \hline 1.599.675 \end{array}$$

$$4) 1 \text{ վայրկեանը } 60 \text{ երկվայրկեան}$$

$$\xi. 1.599.675 \text{ երկ } \underline{\text{ր}} \times 60$$

$$\begin{array}{r} \text{Գումարենք } 18 \text{ երկվայրկեան} \\ \qquad\qquad\qquad + 18 \\ \hline 95.980.518 \end{array}$$

Ուրեմն 3 աարի, 15 օր, 21 ժամ, 15 վայրկեան և 18 երկվայրկեանը կ'ընէ 95.980.518 երկվայրկեան:

2. Օրինակ: 2.567.930 երկվայրկեանը քանի՞ օր, ժամ, վայրկեան և երկվայրկեան կ'ընէ:

$$1) 1 \text{ վայրկեանը } \underline{\text{կը}} \text{ պարունակէ } 60 \text{ երկվայրկեան}.$$

$$2.567.930 : 60 = 42.798 \text{ վայրկեան } \text{և}$$

$$50 \text{ երկվայրկեան } \text{կ'աւելնայ:}$$

$$2) 1 \text{ ժամը } \underline{\text{կը}} \text{ բաղկանայ } 60 \text{ վայրկեանէ:}$$

$$42.798 : 60 = 713 \text{ ժամ } + 18 \text{ վայրկ:}$$

$$3) 1 \text{ օրը } 24 \text{ ժամ } \xi. 713 : 24 = 24 \text{ օր } \text{և } 17 \text{ ժամ:}$$

$$\text{Ուրեմն } 2.567.930 \text{ երկվայրկեանը } \text{կ'ընէ}$$

$$24 \text{ օր, } 17 \text{ ժամ, } 18 \text{ վայրկեան } \text{և } 50 \text{ երկվայրկ:}$$

3. Միուրիւններ: Ժամանակին միութիւնն է օրը, Բաղմապատիկները. 1) Շարաթը, 2) Ամիսը, 3) Տարին, 4) Հնամեակը, 5) Դարը: Ստորաբաժանումները. 1) Ժամ, 2) Վայրկեան, 3) Երկվայրկեան:

Անկիւնի միուրիւններ: 1) Աստիճան, կը գրուի 0 ովլ մը, թիւ երուն գէպի վեր աջ կողմէն զետեղուած: 2) Վայրկեան, կը զրուի ', թիւ երուն աջ կողմի վերի կողմը: 3) Երկվայրկեան. կը զրուի '', թիւ երուն աջ կողմի վերի կողմը: 25 աստիճան, 12 վայրկեան և 38 երկվայրկեան, այսպէս կը զրուին 25° 12' 38''

Աստիճանը շրջադին 365 երորդ մասն է: Վայրկեանը աստիճանին $\frac{1}{60}$ ն է: Երկվայրկեանը վայրկեան-

$$\text{նին } \frac{1}{60} \text{ ն } \xi:$$

$$\begin{array}{r} \text{Գումարում: } \\ 45^{\circ} 18' 27'' \\ 59^{\circ} 29' 35'' \\ 69^{\circ} 19' 58'' \end{array}$$

1)	Գումարենք երկվայրիկանները .	
	27'	
	35''	
	58''	
	120''	երկվայրկեան՝ որ կ'ընէ 2
		վայրիկեան տուանց մի ացուղի ձեռք կայ 2 վայրկեան :
		Աւ-րեմի :
2)	Գումարենք վայրկեանները , 2 ձ.ռ.ք առնեցաւ նիս նկատի առնելով .	
	18'	
	29'	
	19'	
	2'	ձեռք
	68'	վայրկեան , որ կ'ընէ 1 աստիւ ձան և 8' . 1 աստիւ ան ձեռք կայ .
3)	Գումարենք առիջանները .	
	45°	
	59°	
	69°	
	1°	ձեռք
	174°	
4)	Ա.ս գործութիւնները մէկ կարգի վրայ չառ բելով գրենք .	
	45° 18' 27''	
	59° 29' 35''	
	69° 19' 35''	
	174° 68' 00''	—

Համար:	15 ամրի , 6 ամիս , 7 օր , 15 ժամեւն
համեստք	7 » 11 » 18 » 23 ժամ

1)	Համեսի ժամեւրը .	23ը 15էն չելլեր .	1 օր այս սինքն 24 ժամ առելցնենք 15ին՝ կ'ըլլայ	39 ժամ
			— 23 »	
		կը միայ		16 »

2)	Համեսի օրերը:	7 օրը եղած է 6 օր ,
		քանի որ 1 օրը 24 ժամի վերածեցինք և 15 ժամին տուինք , 18 օրը 5 օրէ չելլեր , 1 ամիս , այսինքն 30 օր առելցնենք 6ին , կ'ըլլայ
		36 օր

3)	Համեսի ամիսները:	6 ամիսը եղած է 5 ամիս , քանի որ 1 ամիս տուինք օշերու .
		11 ամիսը 5 ամիսէն չելլեր . առնենք 12 ամիս տարիներէն և առելցնենք 5 ամիսի վրայ՝ կ'ըլլայ 17 ամիս
		17 ամիս
		— 11 »
		կը միայ
		6 »

4)	Համեսի սարիները:	Մնաց 14 տարի ,
		քանի որ 12 ամիս 5 ամիսի վրայ առելցնենք 14 տարի
		— 7 »

5)	Այս գործութիւնները մէկ կարգի վրայ չառ բելով գրենք .	կը միայ
		7 »

<i>Համեսնք</i>	15	<i>տարի</i>	6	<i>տարին</i>	7	<i>օր</i>	15	<i>ժամ</i>
	7	»	11	»	18	»	23	»
<i>Կը միայ</i>	7	»	6	»	18	»	16	»

Բազմապատճենին: 70° 25' 32''
 × 8

$$1) \quad \begin{array}{r} \text{Բազմապատկերներ} \\ \times 8 \end{array} \quad \begin{array}{l} 32'' \\ \hline 256'' \end{array}$$

$$256' \mid 60 \\ 16 \mid 4' \text{ L } 56\text{m}48\text{m}47\text{m} 16''$$

2) Բաղմապատկենք վայրկեանները նկատի առանձութեալ 4' ձեռք ունեցածնիս .

$$\begin{array}{r} \times 8 \\ \hline 200' + 4' = 204' | 60 \\ 24 \quad 3^0 + 24' \end{array}$$

$$3) \text{ Բազմապատկերներ } 7^{\circ} \times 8 = 56^{\circ} + 3^{\circ} = 59^{\circ}$$

$$4) \quad \begin{array}{r} 7^{\circ} 25' 32'' \\ \times 8 \\ \hline 59^{\circ} 24' 16'' \end{array}$$

Բազմապահութեան վրայ օրինակ: Ո՞րքան ձամբաց կը կարէ կառք մը 3 ժամ 40 վ. 30 երկէ, եթէ 1 ժամուան մէջ 12 քիլմ. ձամբաւ կարէ:

1) Ժամ ու վայրկեան, երկվայրկեանի վերա-

$$\begin{array}{r} 3 \text{ ժամը } կ'ընէ \\ \text{գումարինք } վայրկեան \end{array} \quad \begin{array}{r} 60 \times 3 = 180 \\ + \quad 40 \\ \hline 220 \text{ վայրկեան} \end{array}$$

$$2) \quad 220 \text{ կայրկ. կ'ընէ } 220 \times 60 = \frac{13200 \text{ երկկայրկաման}}{\begin{array}{r} + 30 \\ \hline 13230 \end{array} \quad \Rightarrow}$$

3) 1 ժամուան մէջ կամ $60 \times 60 = 3600$ երկվայրկեանի մէջ կառը 12 քիոմէթր կ'ընէ.

1 հրկվայրկեանի մէջ $\frac{12}{3600}$ կ'ընէ.

$$k = \frac{13230}{3600} = 3.675$$

Բաժանում; 15 տարի, 11 ամիս, 8 օր, 15 ժամ | 8

1) 15 *սապի* 8 *ով* 15 | 8
1 *սապի* և կ'աւելնայ 7 *սապի*

2) 7 տարին կ'ընէ 7×12
Գուշաբենք

q'vnt 95 »
f_{ամէսկն ը} 95 ամէկն 8 ով : 95 : 8 = 11 ամէկն

Գաւելնայ 7 ամիս 910

$$5) 7 \text{ ամիս } կ'ընէ 7 \times 30 = \frac{210 \text{ օր}}{8 \text{ »}} \\ \text{Գումարենք} \quad \underline{\hspace{10em}} \quad \underline{\hspace{10em}} \quad \underline{\hspace{10em}} \\ կ'ընէ \quad \frac{218 \text{ »}}{}}$$

Rwthukn.p 218 o/p 8 ml. 218 : 8 = 27 o/p.
k'wthukn.p 2 o/p.

$$4) 2 \text{ օր } կ'ընէ 2 \times 24 = \\ գումարենք$$

$$\begin{array}{r} 48 \text{ ժամ} \\ 15 \quad \text{»} \\ \hline 63 \quad \text{»} \end{array}$$

$$\begin{array}{l} \text{Բաժնենք} \quad 63 : 8 = 7 \text{ ժամ} \\ \text{կ'աւելնայ 7 ժամ}: \end{array}$$

$$5) 7 \text{ ժամը } կ'ընէ \quad 7 \times 60 = 420 \text{ վայրկ}. \\ \text{Բաժնենք} \quad 420 : 8 = 5 \text{ վայրկ}. և ի՞նչ: \\ 6) Այս բաժանումը կրնանք զբկէ.$$

$$15 \text{ տարի}, 11 \text{ ամիս}, 8 \text{ օր}, 15 \text{ ժամ}$$

$$\begin{array}{r} 18 \\ \hline 1 \text{ ամ}, 11 \text{ ամ}, 27 \text{ օր}, 7 \text{ ժ}, 50 \text{ վայրկ}. \end{array}$$

— 7

$$\overline{8 \times 12 + 84}$$

— 95

— 88

$$\overline{7 \times 30:210}$$

— 218

— 216

$$\overline{2 \times 24 = 48}$$

— 63

— 56

$$\overline{7 \times 60 = 420 \text{ վայրկ}}.$$

— 40

$$\overline{20 \text{ միացորդ}}$$

Օրինակ: կառ.ք մը 1 ժամ 10 վ. 30 երկվայր. կհանէն 21 քիւմ. և 150 մէթր ճամբայ կ'երթայ. 1 ժամնէն քանի՞ մէթր կ'երթայ:

$$\begin{array}{l} \text{Լուծում: } 1) 1 \text{ ժամ } կ'ընէ 3600 \text{ երկվայրկհաման} \\ 2) 1 \text{ ժամ } 10 \text{ վայրկեան } \text{ և } 30 \text{ երկվ. } կ'ընեն 3600 \\ 10 \times 60 = 600 \\ \hline 30 \\ \hline 4240 \end{array}$$

$$3) 4240 \text{ երկվայրկեանի } \frac{մէջ}{մէջ} կ'ընէ 21.150 \text{ մէթր}. \\ 1 \text{ երկվայրկեանի } \frac{մէջ}{մէջ} 213\overset{1}{0} \\ \hline 4240$$

$$3600 \text{ երկվ. } կամ 1 \text{ ժամուան } \frac{մէջ}{մէջ} 21.150 \times 3600 = \\ 18 \text{ ֆիլոմիք} \quad \hline 4240$$

$$1) \text{ Բաժնենք} \quad \begin{array}{r} 98|44 \\ -88|2 \text{ ժամ} \\ \hline 10 \end{array}$$

$$կը միայ \quad \frac{10}{44} \text{ ժամուան } կամ : \quad \frac{10 \times 60}{44} = \frac{600}{44}$$

$$2) \text{ Բաժնենք} \quad \begin{array}{r} 600|44 \\ -44|13 \text{ վայրկեան} \\ \hline 160 \\ \hline 132 \\ \hline 28 \end{array}$$

$$կը միայ \quad \frac{28}{44} \text{ վայրկեանի, } կամ \quad \frac{28 \times 60}{44} = \frac{1680}{44}$$

$$3) \text{ Բաժնենք} \quad \begin{array}{r} 1680|44 \\ -132|38 \text{ երկվ.} \\ \hline 360 \\ \hline 352 \\ \hline 8 \end{array}$$

4) Այս բաժանումը կրնանք պրել

98	44
88	2 ժամ 13 վայրկ . 38 երկվ .
10	$\frac{10 \times 60}{44} = \frac{600}{44} = 13$
	$\frac{160}{132}$
	$\frac{28}{28} \times 60 = 1680 : 44 = 38$
	$\frac{44}{360}$
	$\frac{352}{8}$

ԽՍԹՆ ԹԻՒԵՐՈՒ ՎՐՄՅ ԽՆԴԻՐՆԵՐ

470. Յունուար 1ը չորեքշաբթի օր մըն էր :
Գտի՛ր . 1) յունուար ամսուան բոլոր չորեքշաբթինեւ
րուն թուականները : 2) Միւս ամիսնեւ ուն իւրաքանչ
չիւրը ո՞ր օրը սկսաւ : 3) Ո՞ր օրը վերջացաւ տարին :

471. Նոյն տարուան մայիս 1ը հինգշաբթի օր
մը եղաւ : Հոկտ . 1) Մայիս ամսուան բոլոր հինգշաբթիներուն թուականը : 2) Ո՞ր օրը եղաւ մայիս ամսուն 12 թուականը :

472. 1930ը չորեքշաբթի օրը սկսաւ : Ո՞ր օրը
պիտի սկսին 1931, 1932, 1933, 1934 և 1935 տարին
ները :

473. 1) 15 յունուարէն մինչեւ 28 փետրուար
քանի՞ օր կ'անցնի : 2) 5 մայիսէ մինչեւ 31 մայիս :
3) 8 ապրիլէն մինչեւ 8 յունիս :

474. 25 յունիս 1930ին ժամը 17ին , 14 տարեւ
կանո լինցայ : Ո՞ր ժուականին ծնած եմ :

475. 1930 մայիս 15ին քանի՞ տարեկան եւառ
Արամ . որ ծնած էր 1918 ապրիլ 21ին :

476. 8 շաբթուան մէջ քանի՞ օր կայ : Երեք
ամսուան մէջ :

477. Քանի՞ ժամ կայ 5 օրուան մէջ : 2 օր 12
ժամուան մէջ : 3 օր $\frac{1}{4}$ օրուան մէջ : 5 օր և $\frac{3}{4}$
օրուան մէջ :

478. Քանի՞ վայրկեան կայ . 1) 10 ժամուան
մէջ : 2) 5 $\frac{1}{2}$ ժամուան մէջ : 3) 15 ժամուան մէջ :

479. Քանի՞ երկվայրկեան կայ . 1) 7 վայրկեան
մէջ : 2 $\frac{1}{2}$ վայրկեանի մէջ : 3) 50 վայրկեանի մէջ :

4) $\frac{2}{5}$ ժամուան մէջ : 5) $\frac{2}{3}$ ժամուան մէջ :

480. Քանի՞ ժամ կայ 8 12 15 , $17\frac{1}{2}$ օրուան
մէջ :

481. Քանի՞ վայրկեան կայ 15 ժամուան . 12
ժամ . 30 վայրկեան , 5 օր , 7 ժամ , 52 վայրկեանի
մէջ :

482. Երկվայրկեանի վերածել . 1) 9 ժամ : 2) 5
ժամ 18 վայր . : 3) 8 ժամ 18 վայր . 32 երկվ . :

483. Տարին 365 օր և շուրջ 6 ժամ է : 1) Քա-
նի՞ ժամ կ'ընէ : 2) Քանի՞ վայրկեան : 3) Քանի՞ երկ-
վայրկեան :

484. Մեծագոյն միաւորի վերածէ հետեւեալ
խառն թիւերը .

- 1) 242 երկդ. 4) 12890 զ. 7) 8960 ժամ
 2) 980 » 5) 5840 ժամ 8) 9981 զ.
 3) 2580 » 6) 7890 վայրկ. 9) 1.897.693 երկդ.
 485. Գործարկ. 4 ժ. 28 զ. 36 երկդ.

18 » 38 » 46 »
 38 » 41 » 28 »

486. Գործարկը մը ժամը 7¹/₂ին կը սկսի իր
 աշխատանքը. 5 ժամ $\frac{3}{4}$ վերջը $1\frac{1}{2}$ ժամ կը հանդ
 էի, յետոյ 3 $\frac{1}{4}$ ժամ եւս կ'աշխատի ու գործը կ'ա
 տարսէ: 1) Քանի՞ ժամ աշխատած կ'ըլլայ: 2) Ժամը
 քանի՞ն գործը կ'աւարտէ:

487. Հանէ՛ 85° 15' 27'
 16° 12' 21''

488. 46° 29' 48'' 490. 19° 12'
 21° 18' 26'' 15° 13'

489. 56° 15' 14'' 491. 48° 0'
 18° 42' 26'' 15° 27'

492. 1) 3 ժամ 25 զ. $\times 4$ 6) 7° 23' 17'' $\times 3$
 2) 12 ժամ 15 զ. $\times 8$ 7) 25° 37' 29'' $\times 4$
 3) 22 ժամ 17 զ. $\times 7$ 8) 19° 15' 27'' $\times 5$
 4) 32° 17' 28'' $\times 5$ 9) 20° 0' 21'' $\times 6$
 5) 68° 25' 49'' $\times 8$ 10) 0° 15' 17'' $\times 8$

493. Գործարկը մը 2 ժամ 15 վայրկեանի մէջ
 1 մէթը գործ կ'ընէ: 1) Թիվքան ժամանակէն սկսի
 ընէ 8 մէթը 25: 2) $\frac{5}{12}$ մէթը: 3) 2 մէթը $\frac{4}{9}$

494. Աղբիւր մը 1 վայրկեանի մէջ 28 լիթը
 չուր կ'ուտայ. 12 ժամ 18 զ. 5 երկդ.ի մէջ ո՞րքան
 կրնայ տալ:

495.

- 1) 1 ժամ 40 զ. : 2 6) 30 15' 7'' : 5
 2) 5 ժամ 15 զ. : 3 7) 30 զ. 45 երկ. : 15 զ. 40 երկ
 3) 62° 8' : 4 8) 2 ժ. 7 զ. 4 երկ. : 24 զ. 5 »
 4) 4 ժ. 24 զ. 52 ե. : 4 9) 18° 15' : 30' 5''
 5) 12 ժ. 48 զ. : 6 10) 48° 20' 30' : 15

— 306 —

Գ. Ա Ա Ա

ՔԱՌԱԿՈՒՄԻ ԵՒ ՔԱՌԱԿՈՒՄԻ ԱՐՄԱՏՆԵՐ

1. Ասիման: Թիւի մը քառակուսին կը կոչուի
 երկու հաւասար արտադրիչներու արտադրեալը: Կը ը
 նայ ըստիւ նաև թէ. թիւի մը քառակուսին իր
 երկրորդ կարողութիւնն է:

$$4ին \text{ քառակուսին } \xi = 4 \times 4 = 16$$

$$\frac{3}{4}ին \text{ քառակուսին } \xi = \frac{3 \times 3}{4 \times 4} = \frac{9}{16}$$

$$\text{զոր } կ'ընանք \text{ արտադրել } նաև \text{ այսպէս } \left(\frac{3}{4}\right)^2 = \frac{9}{16}$$

2. Առաջին 10 թիւերուն քառակուսիներն են.

$$\begin{array}{ccccccccc} 1 & 2 & 3 & 4 & 5 & 6 & 7 & 8 & 9 & 10 \\ 1 & 4 & 9 & 16 & 25 & 36 & 49 & 64 & 81 & 100 \end{array}$$

3. Թիւի մը քառակուսի արմատն այն թիւն է
 որ ինք իրմով քազմականկուած կուտայ այդ թիւը:
 16ին քառակուսի արմատն է 4ը, վասն զի 4 \times 4 = 16:

$\frac{9}{16} \text{ին}$ քառակուսի արմատն է $\frac{3}{4}$, որովհետեւ.

$$\frac{3}{4} \times \frac{3}{4} = \frac{9}{16}$$

4. Քառակուսի թիւի մը արմատը դանուելու նշանն է $\sqrt{-}$ որ քառակուսի թիւը կը ծածկէ:

Օրինակ: $\sqrt{144}$ կը նշանակէ թէ 144ին քառակուսի արմատը պէտք է հանել:

5. Թիւի քառակուսի արմատը դանուել.

ա) Պարագայ. թիւը 100էն փոքր է, արմատը կը դանուի վերի դրուած ցանկին մէջ: Օր. 81ին քառակուսի արմատն է 9:

բ) Պարագայ. թիւը 100էն մեծ է.

$$0_{\mu} \cdot \sqrt{210681}$$

1) Թիւը աջ կողմէն սկսելով երկու երկու թուանշաններու կը բաժնեց պարզ կէտով մը.

21.06.81

2) Զախ կողմի խումբին քառակուսի արմատը կը դանեմ, եթէ ճիշդ արմատը չկայ, ամենամօտ արմատը $\sqrt{21} = 4$

3) Դառձ արմատիս քառակուսին առաջին խումբէն կը հանեմ, և երկրորդ խումբը վար կ'առնեմ.

$$4 \times 16$$

$$21.66.81 \quad | 4 \\ -16 \quad | \\ \hline 566$$

4) Վար առած թիւէս 1 թուանշան աջ կողմէն կը դատեմ, ու դառձ արմատս 2ով կը բազմապատշեմ, աբտաղբեալը բաժանման գործողութեան քառպներու աեղը զետեղելով.

Վար առած թիւս 566

1 թուանշան աջէն զատել 56.6

Արմատը 2ով բազմապատկել $4 \times 2 = 8$

Արտադրեալ (8ը) քանորդներու կարգը զետեղել.

$$\begin{array}{r} \text{կամ} & 21.66.81 \\ & -16 \\ \hline & 566 \end{array}$$

5) Քանորդի տել գրած թիւս 50ին մէջ կը բաժնեմ, և քանորդը կը դնեմ արմատին ու անոր տակի թիւին (8ին) քով 56 : 8 = 6

$$\begin{array}{r} \text{կամ} & 21.66.81 \\ & -16 \\ \hline & 56.6 \end{array}$$

$$6) 6 \times 86 = 516$$

$$\begin{array}{r} \text{որ} \quad \text{կը} \quad \text{հանեմ} \quad 566 \\ & -566 \\ \hline & 50 \end{array}$$

և վերձի խումբը վար կ'առնեմ:

Աջ կողմէն 1 թուանշան կը դատեմ,

$$\begin{array}{r} \text{կամ} & 21.66.81 \\ & -16 \\ \hline & 56.6 \\ & -516 \\ \hline & 508.1 \end{array}$$

7) Արմատը (46ը) 2ով կը բազմապատկեմ, ու կը դնեմ օգնական թիւին (86ին) տակը. $46 \times 2 = 92$: 508ին մէջ կը բաժնեմ 92. $508 : 92 = 5$, դոր արմատին (46ին) և 92ին մօտ կը դիեմ.

$$925 \times 5 = 4625$$

$$\begin{array}{r} \text{կը} \quad \text{հանեմ} \quad 5081 \\ & -4625 \\ \hline & 456 \end{array}$$

կամ

21.66.81	456
16	86
56.6	925
516	
508.1	
4625	
	456

- 8) Եթէ տասներորդի ուղեմ շարունակել,
ա) մնացորդին (456ին) 2 հատ զերօ կ'աւելցնեմ.
Բ) աջ կողմէն մէկ թուանչան կը զատեմ
4560.0

- գ) արմատին քով ստորակէտ դնելէս վերջը զայն
(465ը) 2ով կը բաղմապատկեմ, արտադր! ալր երկրորդ
օգնական թիւին (925ին) տակը դնեռո / $465 \times 2 = 930$
դ) $930 \div 4560$ ին մէջ կը բաժնեմ 4560 : 930 = 4
ե) գտած քանորդս (4ը) կը գրեմ թէ արմատին կար-
գը (456.ին) թէ նոր օգնական թիւին կարգը (930ին),

կամ

21.66.81	465.4
— 16	86
566	925
51.6	9304
508.1	
4625	
	4560.0
37216	
	8384

Այս կանոնի վրայ կը շարունակէն տասնորդական
կարգի արմատները :

9) Տասնորդական կոտորակի մը քառակուսի ար-
մատը զանել 0ր. $\sqrt{0,345}$

Ամբողջ թիւերէն չի տարբերիր, միայն պէտք է
որ թուանշանները երկուք երկուքին ձա-
խէն սկսելով, և եթէ բաւական թիւ չկայ աչ կողմէն
մէկ հատ աւելցնել.

որով 0,345ին քառակուսի արմատը զանելու հա-
մար, այսովէս սկսինք. $0,345 \cdot 50.00$

Ուրիշ օրինակ, զանել $\sqrt{128,58679}$
Բաժնենք նաև թիւերը $1.28,58.68.90$

մնացածին համար տե՛ս վերը :

10) Կոտորակներու քառակուսի արմատը.

Ա) Եզրերը ճիշդ քառակուսի են.

Օրինակ. $\sqrt{\frac{64}{144}}$

Զատեն զանել համարիչին արմատը $\sqrt{64} = 8$

Զատեն զանել յայտարարին արմատը $\sqrt{144} = 12$

Ուրեմն $\sqrt{\frac{64}{144}} = \frac{8}{12} = \frac{2}{3}$

Բ) Ճիշդ քառակուսի չեն. 0ր. $\sqrt{\frac{27}{35}}$

1) Պարզագոյն ձեւն է այդ կոտորակը տասնոր-
դականի վերածել, զո՞նէ մինչեւ միլիոններորդը գրա-
նելով, և թէ կարելի է :

2) Գտնուած քանորդին արմատը զանել վերի օ-
րինակին վրայ:

$$\frac{27}{35} = 27 : 35 = 0,771428$$

$$\sqrt{\frac{0,771428}{35}} = \sqrt{0,771428} \quad \begin{array}{r} 0,878 \\ - 64 \\ \hline 131,4 \end{array} \quad \begin{array}{r} 167 \\ 1748 \\ \hline 1169 \\ 14528 \\ \hline 13984 \\ \hline 544 \end{array}$$

$$\sqrt{\frac{27}{35}} = 0,878$$

Դիտողութիւն: Կոսորակի մը քառակուսի արժանը արժէքով քառակուսին փոքր է:

ՔԱՌԱԿՈՒՄԻՆԵՐՈՒ ՎՐԱՅ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

496.	1)	346^2	6)	$0,5643^2$	9)	$(35)^2$
	2)	568^2	7)	$(7)^2$		(88)
	3)	$0,38^2$		(11)	10)	$(43)^2$
	4)	$5,25^2$	8)	$(11)^2$		(45)
	5)	$0,015^2$		(23)		

497.	$\sqrt{2209}$	501.	$\sqrt{27004}$
498.	$\sqrt{2783}$	502.	$\sqrt{30789}$
499.	$\sqrt{5329}$	503.	$\sqrt{45325}$
500.	$\sqrt{10345}$	504.	$\sqrt{139812}$

505.	$\sqrt{128164}$	513.	$\sqrt{130592}$
506.	$\sqrt{247639}$	514.	$\sqrt{24567}$
507.	$\sqrt{318096}$	515.	$\sqrt{3356}$
508.	$\sqrt{2345629}$	516.	$\sqrt{\frac{49}{81}}$
509.	$\sqrt{5749340}$	517.	$\sqrt{\frac{65}{76}}$
510.	$\sqrt{7458,965}$	518.	$\sqrt{\frac{242}{865}}$
511.	$\sqrt{51304762}$		
512.	$\sqrt{16,5034}$		

Պ. Ա. Ա. Ա

ԽՈՐԱՆԱՐԴ ԵՒ ԽՈՐԱՆԱՐԴ ԱՐՄԱՏ

1. Խորանարդ կը կոչուի թիւի մը երբորդ կառողութիւնը: 1) 6ին խորանարդն է $6^3 = 6 \times 6 \times 6 = 216$:
2) $\frac{3}{7}$ խորանարդն է. $(\frac{3}{7})^3 = \frac{3}{7} \times \frac{3}{7} \times \frac{3}{7} = \frac{27}{343}$, 3)
0,15ին խորանարդն է. $0,15^3 = 0,15 \times 0,15 \times 0,15 = 0,003375$

Դիտողութիւն: Կոսորակի մը խորանարդը, այդ կոսորակին փոքր է:

2. Հիմնական թիւերու խորանարդներուն ցանկը

թիւերը	1	2	3	4	5	6	7	8	9	10
խորանարդը	1	8	27	64	125	216	343	512	729	1000
3. Թիւի մը խորանարդ արժանն է այն թիւը,
որուն երբորդ կարողութիւնն է այդ թիւը:

729 խորանարդ արմատն է 9ը, որովհետեւ
9×9×9=729: Կը զբուի այսպէս.

$$\sqrt[3]{729}=9$$

4. 1000ին փոքր թիւի մը խորանարդ արմատը
գտնել: Գնառեցէք հիմնական թիւերու խորանարդնեւ-
րու ցանկին մէջ: 0րինակ. 452ին ի որանարդ ար համա-
է 7:

5. 1000ին բարձր թիւի մը արմատը դաշնելու
համար պէտք է:

1) Աջ կողմէն սկսելով թիւը երեք երեք թուա-
նչաներով խռովերու բաժնել. ձախ կողմի խռովը
կրնոյ մէկ կամ երկու թիւերով ալ մնալ:

2) Ձախ կողմի խռովին խորանարդ արմատը կը
դաշնեն, այս է արմատի առաջին թիւը. այս առաջին
խռովին կը հանեն զամած թիւին խորանարդը և մը-
նացորդին քով վար կ'առնեն երկրորդ խռովը, զա-
տելով 2 թիւ աջ կողմէն:

3) Գտած արմատին եռապատիկ քառակուսին
կը բաժնեն ձախ կողմի թիւին մէջ. ստացած քանոր-
դը արմատին կամ ճիշդ երկրորդ թիւն է կամ թիւին
մէկ միաւոր բարձր է. եթէ արմատին երկու թիւերու
խորանարդը երկու ձախ կողմի խռովերէն կ'ելլայ. նոր թիւը ճիշդ է, եթէ ոչ մէկ թիւ վար արժէ քառոր-
թիւով փորձելու է, մինչեւ որ գտնուի, յետոյ մնա-
ցորդին աջ կողմի երրորդ խռովի թիւերը վար կ'առ-
նեն և աջ կողմի երկու թիւերը կը զատեն:

4) Ձախ կողմի թիւը զանուած արմատին եռա-
պատիկ քառակուսիով կը բաժնեն. ստացուած քա-
ռապատիկ խորանարդը եթէ ամբողջ թիւին խորանարդէն
կ'ելլայ, ճիշդ է երրորդ թիւը, եթէ չելլար, 1 թիւ,

վար արժէքաւոր թիւով փորձելու է, մինչեւ որ գըտ-
նուի:

5) Եթէ տասնորդական ձշութեամբ կ'ուղեն-
արմատը գտնել, մնացորդին քով 3 հատ զեր, կ'ըն-
դորինակեն ու կը շարունակեն վերի ըրած զործողու-
թիւնները:

6) Հետեւեալ օրինակին մէջ կան բոլոր խորա-
նարդ արմատ հանելու պարագաները.

$\sqrt[3]{32.582.674}$
թիւը երկքական թուանշաններու կը բաժնեմ, աջէն
սկսելով:

Գարծողութեան օարքը

32ի խորանարդ արմատն է 3ը.

32.582.674	319.21
—27	$3^2 \times 3 = 27$
Ա. մնաց 5.582	$31^2 \times 3 = 2883$
$31^3 = 29.791$	$319^2 \times 3 = 299883$
Բ. մնաց 2791	$319^2 \times 3 = 30566692$
$319^3 = 31.887$	559
Գ. մնաց 695	1150.00
$319^2 = 34.522$	853.888
Դ. մնաց 59.820.112000	
$319^4 = 32.525.910.642961$	
Ե. մնաց 56.763.457039	

32էն կը հանեմ $3^3 = 27$ և կը մնայ 5: 5ին քով կը զրեմ յա-
ջորդ խռովը 582ը, կէտով մը կը զատեմ աջ կողմի երկու
թուանշանները. յետոյ 55ին մէջ կը բաժնեմ. $3^2 \times 3 = 27$ ը
թիւը մնացուած յաջուած կ'առաջ. Այս թիւին ձշութիւնը փոր-
որ 1 քանորդ կ'առաջ. Ճելու համար 31ին խորանարդը կը զանեմ որ է 29.791:
Ճելու համար 31ին խորանարդը կ'ելլայ, 6ը ճիշդ թիւն
Քանի որ այս թիւը 32582էն կ'ելլայ, 6ը ճիշդ թիւն
է: Երկրորդ մնացորդին քով վար կ'առնեմ երրորդ

թուանշաններու խումբը, կը բաժնեմ 27916լ 31²×3=288ոլ և 9 քանորդ կը զտնեմ, 319ին խորանարդը 31.887.559լ 32.582.674էն կը հանեմ և կը մնայ 695.115։ Շարունակելու համար այս մնացորդին քովը երեք գէրօ կը շարեց ու աջ կողմի երկու գերօները կը զտնեմ 695 1150 և ասոր մէջ կը բաժնեմ 319²×3=299883լ քանորդը կ'ըլլայ 2։ Կը զտնեմ 319.2ի խորանարդը 32.522.853.888լ և կը հանեմ 32.582.674.000էն։ Կը մնայ. 59 820.112։ Կը շարունակեմ 3 հատ գէրօ մնացորդին աջ կողմը շարելով, և աջ կողմի երկու գերօները զատելով և այսպէս 598201120ի մէջ կը բաժնեմ 319²×3=30566592լ և այլն։

6) $\sqrt[3]{0.45678}$ ասոր նման թիւերը ձախ կողմէն սկսելով պէտք է երեք թուանշաններէ բազկացեալ խումբերու բաժնել, և եթէ եղած թուանշանները չբաւեն զէրօներ աւելցնել. ուրիմ 0.45678ին արմատը գտնելէն առաջ այսպէս զրելու է. 0.456.780. յետոյ գերի զրուած ձեւին վրայ հանել արմատը, նըկատի առնելով որ արմատը ամբողջ թիւ չէ։

7) $\sqrt[3]{\frac{25}{72}}$ այս տեսակ թիւերու արմատը հանելու պարզագոյն ձեւն է, նախ համարիչ յայտաբարով բաժնել մինչեւ պիլիոններորդին. այսպէս.

$$25 \quad | \quad 72 \\ 0,347360555$$

և զտնել՝ վերի զրուած օրինակին վրայ 0.347360555ին խորանարդ արմատը։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

- | | |
|------|--|
| 519. | $13^3 \cdot 22^3 \cdot 135^0 \cdot 1.25^3 \cdot 0.185^3 \cdot \left(\frac{2}{7}\right)^3 \cdot \left(\frac{11}{17}\right)^3$ |
| 520. | $\sqrt[3]{185193}$ |
| 521. | $\sqrt[3]{1367631}$ |
| 522. | $\sqrt[3]{42.587.621}$ |
| 523. | $\sqrt[3]{429.808.304}$ |
| 524. | $\sqrt[3]{45676.4567}$ |
| 525. | $\sqrt[3]{1.3267}$ |
| 526. | $\sqrt[3]{3.7568}$ |
| 527. | $\sqrt[3]{15721}$ |

— 886 —

Ե. Մ Ա Ս

ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐ

ՄԵԹՐԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ

1. Սահման։ Այն չափերու բովանդակութեան որ հասարակ քանակութիւնները զնահատելու կը զործածուի մեթրական զրութիւն կը կոչուի։
2. Մեթրական զրութեան տիպարն և հիմն է մոթրը։
3. Մեթրը երկրիս միջօրէականի շուրջ քառասուն միլիոններորդ մասն է։
4. Հին չափերու անպատճութիւնները մէջտեղէն հանելու համար, զիտունները ամէն քանակութեանց չափերը մեթրական զրութեան միութեան վերածեցին։
5. Չափերու միաւորները հետեւեալներն են.

- 1) Երկայնութեանց համար կը դործածուի մերը:
- 2) Մակերեսներու համար բառակուսի մերը (σ^2):
- 3) Ծաւալներուն համար խռանարդ մերը (δ^c):
- 4) Հեղուկներու համար լիրը:
- 5) Ծանրութեանց համար կրամը:
- 6) Դրամներու համար ֆրանքը:
6. Մեթը ունի իր բազմապատիկները և սոս-
րաբաժանումները:

1) Բազմապատիկները իրարժէ 10, 100, 1000...
անգամ առելի մեծ են, իսկ տարաբաժանումները 10,
100, 1000... անգամ առելի փոքր են:
Բազմապատիկներուն անունները յունարէն են.
Տեքստ որ ըստէ 10. Օր: անգամները (10 մ.):
Հեքրօ » » 100. Օր. հեքրթօկիթը (100 լ.):
Քիլօ » » 1000. Օր. քիլօկրամ (1000 կր.):
Միրիա » » 10000. Օր. միրիամիթը
(10000 մ.):

Ստորաբաժանումներու անունները լատիներէն են:
Տեսի որ ըստէ ել է տարերորդ. Օր տէսիմէթը (0.1)
Սանիթ » » հարիւրերորդ. Օր. սանթիլիթը
(0.1, 01):
Միլի » » հազարերորդ. Օր. միլիլիթը
(0կր, 001):

ՏԱՅՆՈՐԴԱԿԱՆ ԹԻՒԵՐԸ Ի՞ՆՉՊԵՍ ԿԸ ԳՐԵՆ

7. Տասնորդական միաւոր կը կոչուի ամբողջու-
թիւն մը 10, 100, 1000... հաւասար մասերու բաժ-
նուած :

Օր. 1 տաշներորդ, 1 հարիւրերորդ, 1 միլիոնե-
րորդ :

8. Տասնորդական կոտսակ կը կոչուի տասնոր-
դական միաւորներու միութիւնը :

Օր. 7 հարիւրերորդ, 5 հազարերորդ :

9. Տասնորդական թիւ կը կոչուի ամբողջութեան
թիւ մը տասնորդական կոտորակէ յաջորդած :

Օր. 7 ամբողջ, 5 տաշներորդ :

Դիտողուրիւն: Տասնորդական կոտորակները կը ը-
նան նկատուիլ իրեւ տասնորդական թիւեր, որոնց
միաւորն է 0:

10. Տասնորդական թիւերու զրութիւնը հետեւ-
եալ կանոններու վրայ հիմնուած է.

1) Աջ կողմի թիւերը կը ցուցնեն միութիւն մը
որ ձախ կողմի նէն տասնանգամ փոքր է:

2. Տասնորդական թիւերու մէջ, սուրակէտին
ձախ կողմի թիւը միաւորը կը ցուցընէ:

Հետեւաբար սուրակէտին աջ կողմի

Սռաջի	թիւը	կը ցուցընէ	տասներորդներու	կարգը
երկրորդ	»	»	»	հարիւրերորդներու
երրորդ	»	»	»	հազարերորդներու
Չորրորդ	»	»	»	տասը հազարերորդներու
Հինգերորդ	»	»	»	հարիւր հազարերորդներու
Վեցերորդ	»	»	»	միլիոներորդներու

11. Ստորակէտին ձախ կողմը ամբողջ թիւերը կը դանուին, աջ կողմը տասնորդականները :

12. Տասնորդականները գրելու կերպ:

1) Տասնորդական թիւ. Նախ ամբողջ թիւը կը դրեն, յետոյ տասնորդական կոստրակը, իրարժէ ստորակէտով մը զատելով :

Օրինակ: Քսանըհինգ ամբողջ և 32 հարիւրեռորդ. 25,32

2) Տասնորդական կոտորակ: Ամբողջին տեղը գերօմը կը դրեն, յետոյ տասնորդական կոստրակը, և իրարժէ ստորակէտով կը զատեն :

Օրինակ: Քսանըհինգ հարիւրեռորդ 0,25

13. Տասնորդականները կարգալու համար. Նախ ամբողջ թիւը կ'արտասանեն, յետոյ տասնորդականը ճիշդ ամբողջ թիւի պէս, աելցնելով իր կորդի արժէքը.

Օրինակ: 2,375. կը կարգացուի. 2 ամբողջ 375 հազարերորդ:

5,000896. կը կարգացուի. 5 ամբողջ 896 միլիոներորդ:

Գիտողութիւն: Երբ տասնորդական թիւերը չատեն, կարգալու դիւրութեան համար լաւ է ստորակէտին աջ կողմէն սկսելով, թիւը երեքական թուանշաններով խռոմբերու լամփնել:

Օրինակ: 7,056.798.723.5 կը կարգացուի 7 ամբողջ, 056 հազարերորդ, 798 միլիոներորդ, 723 սիլիոներորդ և 5 տասը պիլիոներորդ:

Թիւերը 10, 100... անգամ մեծցնել, կամ նոյնչափ պատմիլցնել

Ամբողջ թիւ մը 10, 100, 1000... անգամ մեծցնելու համար 1, 2, 3... զէրո կ'աւելցնեն թիւին աջ կողմը: $72 \times 10 = 720$; $72 \times 100 = 7200$:

15. Տասնորդական թիւ մը 10, 100, 1000... անգամ պատմիլցնելու համար Ստորակէտը զէպի աջ կողմը 1, 2, 3... թիւ առաջ կը տանին. եթէ բարեկան կոստրակ չկայ, պակաս թիւերւն աեղ զէրօներ կ'աւելցնեն:

Օրինակ:	$5,252 \times 10 =$	52,52
	$5,252 \times 100 =$	525,2
	$5,252 \times 1000 =$	5252
	$5,252 \times 10000 =$	52520
	$5,252 \times 100000 =$	525200 ևլու:

16. Ամբողջ թիւ մը 10, 100, 1000... անգամ պատմիլցնելու համար Այդ թիւին աջ կողմէն ոկտոլով շեպի ձախ կողմ երթալով ստորակէտ մը կը դնեն 1, 2, 3... կարգ:

Օրինակ:	$3258 : 10 =$	325,8
	$3258 : 100 =$	32,58
	$3258 : 1000 =$	3,258
	$3258 : 10000 =$	0,3258
	$3258 : 100000 =$	0,03258

17. Տասնորդական թիւ մը 10, 100, 1000... անգամ պատմիլցնելու համար Ստորակէտը զէպի ձախ կողմ 1, 2, 3... թիւ կը փոխադրեն:

Օրինակ:
 72,345:10 = 7,2345
 72,345:100 = 0,72345
 72,345:1000 = 0,072345 Ալն:

18. Տասնորդականի աջ կողմը որքան որ գէրօ
 աւելցնենք, իր արժէքը չի փոխեր:
 $0,5 = 0,50 = 0,500$ Ալն:

ՏԱՐԱԾՈՂԱԿԱՆ ԹԻՒԵՐՈՒ ՎՐԱՅ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

528. Գրե՛լ 1) հարիւրերորդ, 2) միլիոներորդ,
 3) տասը հազարերորդ, 4) 1 հազարերորդ:

522. Հետեւեալ թիւերը իրենց մեծութեան կարու
 դաւ շարել. 2,17; 2,029; 2,18:

530. Նոյն դորձողութիւնը հետեւեալ թիւերուն
 համար.

1) 2,099; 2,1; 2,009875; 2,234; 2,001
 2) 12,001; 12,15 12,896; 12,092
 3) 45,1; 45; 45,034; 45,00092

531. 1 ամբողջ քանի՛ 1) տասներորդէ, 2) հար
 իւրերորդէ, 3) հազարերորդէ կը բազկանայ:

532. Ստորակէտէն դէպի աջ կողմ, քանի՛ թիւ
 պէտք է. 1) հարիւրերորդ, 2) տասներորդ, 3) հազար
 երորդ, 4) միլիոներորդ, 5) տասը հազարերորդ գը-
 րելու համար:

533. Գրեցէք 1) դէրօ ամբողջ 15 հազարերորդ,
 2) 7 հարիւրերորդ, 3) 27 միլիոներորդ, 4) 65 տասը
 հազարերորդ, 5) 2 տասներորդ:

534. Քանի՛ ամբողջ կայ 1) 170 տասներորդէ,
 2) 585 հարիւրերորդի, 3) 2700 հարիւրերորդի. 4)
 25852 հազարերորդի, 5) 383000 հազարերորդի մէջ:

535. Կալ կալ հետեւեալ թիւերը.

1) 2,15	5) 342,5	9) 22,013
2) 0,252	6) 74,05	10) 15,0298
3) 9,0007	7) 92,025	11) 23,00023
4) 10,025	8) 15,0023	12) 19,001203

g. ψ u u

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՌԻԱՆՇԱՆԵՐ

1) Թեևըրու գրիլու համար մեր նախը.քննիլը ոյլը պահանջութեած կը դադաշին, Այս թուանին կը կը գտնուին հին դրութեանց մէջ և ի թուանին կը գործածին գրի օրու կը դուռին գրչը մը գլուխը իս սանութակն ի թուանին մը նշանակելու. համար:

ՑԱՆԿ ՀԱՅԱԿԱՆ ԹՈՒԻԼԵՏԱԲԺԻՌԻ

$1 = n$	$10 = d$	$100 = \delta$	$1000 = h$	$10,000 = dh$	$100,000 = dh$
$2 = p$	$20 = H$	$200 = I$	$2000 = J$	$20,000 = kh$	$200,000 = kh$
$3 = q$	$30 = l$	$300 = g$	$3000 = l$	$30,000 = lh$	$300,000 = lh$
$4 = r$	$40 = w$	$400 = b$	$4000 = s$	$40,000 = bw$	$400,000 = bw$
$5 = v$	$50 = r$	$500 = c$	$5000 = r$	$50,000 = cr$	$500,000 = cr$
$6 = u$	$60 = t$	$600 = n$	$6000 = g$	$60,000 = hn$	$600,000 = hn$
$7 = k$	$70 = z$	$700 = 2$	$7000 = h$	$70,000 = zh$	$700,000 = zh$
$8 = \ell$	$80 = q$	$800 = \eta$	$8000 = \phi$	$80,000 = 2h$	$800,000 = 2h$
$9 = \varphi$	$90 = l$	$900 = 2$	$9000 = k$	$90,000 = q$	$900,000 = q$

1,000,000 կը գրաւի ո՛մ, 2,000,000 ԲՌ
42,000,000=իՌՈՒ. 567,895=ԵԿՊԳՆԵ
25,873,509=ԻԵԱՐՀՎԴՇԹ :

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՈՒԱՆՇԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ
ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

- 1) Կարդալ հետեւեալ թիւերը .
ՃԵ. ԽԲ. ԻԶ. ՀԹ. ՂԱ. ՋԲ. ՓԶԿԲ. ՏՅԵԳ. .
ԱՌԼ. ԶՊՄԼԱ. .

2) ԳՐԵԼ հետեւեալ թիւերը .
9. 22. 17. 65. 30. 70. 45. 87. 92. 100. 101.
203. 421. 571. 640. 785. 1000. 1931. 2845.
10,000. 15677. 108345. 1,345,849 45,340,781

ՎԵՐԶ Բ. ՄԱՍԻՆ



ՏԱՐԿԻ

Յառաջաբանի ակղ

ԿՈՏՈՐԱԿՆԵՐ

- Թիւերու բաժանականութիւն
Զանազան թիւերու մեծաղոյն բաժանաբարը
Զանազան թիւերու փոքրապոյն բազմապատիկը
Կոտորակներ
Կոտորակներու գումարում
» Հանում
» բազմապատկութիւն
» սաժանում


6. *Wu Wu*

կառավարությունը և գործադություններ

- | | | |
|--------------|---|----|
| Կոտորակներու | վրայ հարցումներ | 22 |
| » | գումարումի վրայ հրահանգներ | 29 |
| » | » » խնդիրներ | 28 |
| » | հանումի » հրահանգներ | 30 |
| » | գումարումի և հանումի վրայ
հրահանգներ | 32 |
| » | հանումի վրայ խնդիրներ | 33 |
| » | գումարումի և հանումի վրայ
խնդիրներ | 34 |
| » | բազմապատկութեան վրայ հրա-
հանգներ | 35 |

| | |
|--|----|
| Կոսորակներու բաղմապատկութեան վրայ Խըն- | 37 |
| դիբներ | 39 |
| » բաժանման վրայ Հրահանգներ | 41 |
| Խնդիրներու օրինակներ | |
| գ. Մ Ա Ս | |
| Խառն թիւեր | 46 |
| Խառն թիւերու վրայ Խնդիրներ | 54 |
| գ. Մ Ա Ս | |
| Քառակուսի և քառակուսի արմատ | 57 |
| Քառակուսիներու վրայ Հրահանգներ | 62 |
| Խորանարդ և խորանարդ արմատ | 63 |
| Խորանարդ արմատներու վրայ Հրահանգներ | 67 |
| Ե. Մ Ա Ս | |
| ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐ | |
| Մեղրական դրութիւնն | 67 |
| Տասնորդական թիւերը գրելու կերպը | 69 |
| Տասնորդական թիւերու վրայ Հրահանգներ | 72 |
| Զ. Մ Ա Ս | |
| Հայկական թուանշաններ | 74 |
| Հայկական թուանշաններու վրայ Հրահանգներ | 75 |





1328

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0065441

